



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material

10420





391.99  
ՀԱՅՈՒԹԻՒՆ ԿՐՈՒՇԱՎՈՐ ՀԵՂՋԱՆ  
L-1444 1897

ARMENIAN LIBRARY OF HAVERHILL, MASS.  
 CUST. NO.

ՏԱՂԵՐ

ՔՆԱՐԵՐԴԱԿԱՆ



ՀԵՂԲԻՆԱԿ

S. H. ԼԵՒՈՆԵԱՆ



ՓԻԼԻՊՊՈՍԵԱՆ ԵՒ ՏԻՄԱՆԵԱՆ ՏՊԱՐԱՆ

108 Dudley St., Roxbury, Mass.

1904

140

ԽՕՍՔ ՄԸ

180

Ի Յիշատակ  
Անմահ Բանաստեղծ  
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ



Ոչ ոք ըստ, «Սա տղին  
Պատռենք սիրաց տրտմագին,  
Նայինք ինչեր գրուած կան.»  
— Հոն հրդեհ՝ կայ, ո՛չ մատեան:  
Հոն կայ մոխիր . . . յիշատակ . . . —  
ԴՈՒՐԵԱՆ



61937-Ա.2.

2003

744-74

Ամեն վարպետ աշակերտած է, եւ ամեն աշակերտ վարպետ մը ունի. ևս ունեցած եմ եւ ունիմ Պետրոս Դուրեանը:

Զէ եղած սիրուհի մը որ այնքան արցունքներ քաղէ իւր սիրահարին աչերէն որքան Դուրեանը իմինէս: Երբ գրականութեան բոլորովին անտեղեակ պատանի մ'էի, [բայց ի բնէ սիրահար մը գեղեցկին], Դուրեանը գտայ, կարդացի ու լացի, լացի ու կարդացի: Մէկ օր մը առանց անոր յուշքին չեմ ապրած: Յաւիտենապէս տարրալուծուած կամ թէ դեռ կ'ապրի՝ չեմ գիտեր. բայց Անհուն Անձանօթին մէջ անիկա միայն եղած է իմ բարեկամս:

Անիկա զիս տարած է թաւերուն տակ, ու հոն ժամերով հետո խօսած է ու մարած . . . Հո՞ն ուր արեւը կը ծնի. ու հո՞ն ուր վերջալոյսը հոգեվարքի ճիգեր կը թափէ. Հո՞ն ուր ջուրերը կը գլուխն, ու հո՞ն ուր գիսաւորներ կ'անցնին շղրշող շրջազգեստներով ու կ'արհամարեն զհէդ մահկանացոն, սիրող բայց աղքատ բանաստեղծը . . . :

Եթէ նա ապրէր հիմա, իմինէս աւելի արոփող կուրծք մը չպիսի գտնար, եւ եթէ ես ապրած ըլլայի իր ժամանակը՝ ինձմէ աւելի մտերիմը չպիսի ունենար:

Աւա՛զ . . . ես չէի ուզեր դասուիլ այն մարդոց կարգէն որ դիակը կը յարգեն, երբ ալ անշունը է: Զէի ուզեր զիս ալ հասարակութեան հետ անիծապարտ զգալ: Իցիւ թէ քովս ըլլար այժմ՝ գլուխը ուսիս կոթնցուցած ցաւագին՝ և իր մէկ արցունքը խմէի ու անմահանայի:

Պէտք չէ երկարեմ։ Նա եղած է ու պիախ  
մնայ միակ ճշմարիտ բանաստեղծը. որովհետեւ  
բնութեան ամենէն մօտիկն է։ Եւ ես եղած եմ  
ու պիախ մնամ իրեն սիրահար մը ու աշակերտ  
մը, որովհետեւ հոգեբանական կազ մը կայ մեր  
մէջ։

Ես երազած եմ իր ամբողջ երազները, եւ  
կրած եմ իւր ցաւերը [թերեւս աւելին], միայն  
թէ նա անհունապէս բարձր կը կանգնի հանճարով։

Ծունկի կուգամ իւր գերեղմանին առջեւ  
խոնարհարար՝ այս պղտիկ նուէրս ձեռքիս մէջ, եւ  
ականջ գրած կը պաղատիմ յաւիտենականութեան  
ճայն մը լսելու իրմէն։

### Տ. Ա. Լեինեան

### ՇԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Ոտանաւորներս մեծուած մասամբ գրուած են  
պատանեկան հաստի մը մէջ՝ տասնեւեօթ  
տարեկանէս սկսեալ, եւ առանց փոփոխելու կու-  
տամ հասարակութեան ինչպէս որ զգացած եմ  
ժամանակին։

Այս ոտանաւորներս, եւ մաս մը, որ տակաւին  
անտիպ կը մնան, արձակ գրութեան մը հետ  
կորսուեցան Պանքայի ծոյցին ատեն։ Սակայն  
տարիներ վերջ ոտանաւորներու գրքոյկը գտնուե-  
ցաւ Անգլիացի կնոջմէ մը եւ ինձ իրկուեցաւ։  
Մէկ մասն ալ՝ ոտանաւորներուս՝ Ամերիկայի մէջ  
գրուած են։

ՀԱՅԿԱՆԻ ԴՐԱՅՈՒՄԱՆ ՀԵՎՐԵԱՆԻ,  
1897  
ARMENIAN LIBRARY OF HAVERHILL, MASS.

## ՀԱՏԴԻԿ ՏՎԱԾՄԵՆ

ՂՆԿԵՐԹԱԿԱՆ, ԱՊԳԱՅԻՆ, ու ՍԻՐԱՅԻՆ ՔՆԱՐԵՐ-  
ԳԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Ճ Ճ Ճ Ճ

ՀԱՌԱՋ ՄԼ ԱՌ ԴՈՒՐԵԱՆ

ՔԵՂ, անթառամ ծաղիկ Դուրեհան,  
Սիրտս ու հոգիս ընծայ համակ՝  
Ծաղկունքս ալ տամ բաղմաբուրեան,  
Մինչ հանդիպինք մենք չուքին տակ:

Դու Վարդանին ինչպէս երբեմն  
Զայնարկէիր այս աշխարհէն,  
Նոյնը ես այժմ քեղի կ'ընեմ.  
Ի՞նչ պատասխան կուտաս վերէն . . . —

Դու երկնքի 'ւ անմահութեան  
Հաւատայիր մինչ վերջի ժամ.  
Գտա՞ր ուզածդ գտա՞ր Վարդանն . . .  
Ա՛խ, թէ հոտ էք, ըսէ՛ք որ դամ . . .

Թէ իմ ձայնը կամարներուն  
Ընդհարելով լոկ՝ ետ պիտ' գայ,  
Ու ես մութի մէջ երերուն  
Զպիտի գիտնամ թէ վերն մարդ կայ . . .

Զի մինչ հիմա ձայն մը չեկաւ,  
Եւ ոչ ճամբորդ մ' անդրաշխարհէն . . .  
Եւ մեր ճիշն է որ լոկ, աւա՛զ,  
Կ'արձագանգուի ետ հեղնօրէն, . . . : —

Պաղլար Պաշի շրջադայող  
Անգութ կուսից աչերն վկայ՝  
Ե՞ս ալ կ'ուզեմ մտնել ի հող,  
Թէ աշխարհէս զատ բան մը կայ . . .

Հոտ ալ կայ մէկ “Պաղլար Պաշի,”  
Հոտ աստղալոյց գիշեր կայ, զով.—  
Հոտ ալ սիրադ գեռ կը մաշի<sup>®</sup>  
Շրջադեսակից շղթիւնով:

Դեռ կը դողա՞ս “մինակ ու զատ”  
Նոճիներու տակն առանձին, . . .  
Թէ հո՛տ գրկերն բացուին ազատ  
Հոս մերժուող բանաստեղծին:

Քեզ տեսնելու համար միայն  
Կուզեմ հաւատալ անմահութեան:  
Ա՛խ, ո՞ր չուքին տակն ես . . . եւ ու՞ր . . .  
Եթէ կ'ապրիս պատասխա՞ն տուր . . .

ՄԻՇՏ ԴԵՊԻ ՎԵՐ

[Ս.Մ ԵՆԴԱՎԱԳՆԻՒ ԲԱՐԵԿԱՄԻՍ  
ՏԻԳՐԱՆ ՏԵՐ Ա.Ե.ՏԻՄԵԱՆԻ]

Երեկոյեան՝ պատուհանէդ  
Աչերդ յառէ միշտ դէպի վե՛ր,  
Ու կամպտէին, Օրիոնին հետ  
Խօսէ՛, խնդա՛, ով իմ ընկեր:

Մտորնութիւն չկայ երբեք  
Այն ասազերուն մէջ բոցավառ.  
Ե՛հ, քաջերու սուրերն ու տէգք  
Փայլատակեն հոն վեհափառ:

Յածազգի մ'ալ չկայ երբեք  
Յայն աստղալից կապոյտ կամար,  
Ուր տառերով կայ հրաշէկ  
“Աստուածներու այս բնակալայք . . .”

Գիշերին մէջ շատ բաներ կան.  
Ու երբ կուրծքէդ բղիսի հառաջ  
Կամարներէն ձայներ պիտ' գան,  
Կարձ՝ բայց ազդու, “ո՛հ, եղի՛ր քաջ:”

Անմահներուն, ահա, կեդրոնն  
Տեսնեմ Սոկրատն արքայի պէս,  
Եւ աջ կողմն ալ մեծն Սոզոն,  
Որ կրկնէ գեռ “Մանիր Զքեզ”:

Կ'արժէ որ մարդ աշխարհի մէջ  
Հլւայ թշուառ, ունենայ վիշտ,  
Որ անմահի պէս փայլի վերջ,  
Ու աստղերու նմանի ճիշդ:

Աշերդ ուզզէ՛, դու, Հրատին,  
Արծուի պէս բա՛ց քու թեւեր,  
Աշխարհն ու մարդ ճգած ետին  
Թռի՛ր, թափ՛ր, միշտ գէպի վե՛ր . . .

Նոյն Բարեկամմիս

[Գրուած նիւ Պրիթընէն]

Մարդարնակ՝ բայց անապատ  
Ե այս աշխարհս, ո՛վ իմ ընկեր.  
Ու ես այսպէս քենէ անջատ,  
Իր էն խոպան տեղն եմ ինկեր:

\* Ա՛յս, արեւին ու լուսնին տակ  
ԱԼ ու՞ն գտնեմ քեզի պէս մարդ,  
Դիսդինեայ առած ճրադ  
Լոկ պատկերի հանդիպիմ ցարդ ...  
\* Ի ինչպէս որ գետն վազէ իծով,  
Այնպէս հոգիս դէպ քեզ թոփ.  
Լաւ է մէկ օր ապրիլ քու քով,  
Քան թէ հազար քեզմէ հեռի:

❖ ❖ ❖

Սրտակիցն իմ Մկրտչին  
[Գրուած շատ տարիներ առաջ]

Դու' հեշտաթեւ գողտր մանկութիւն,  
Ու՞ր թռար մեր ծոցերէն, ո՞հ, ու՞ր ...  
Եւ վանդակնիս թողիր թափուր.  
Ա՛հ, աղաւնի՞ թէ կոյս մ'ես դուն ...

Թռար մենէ դու իրու նետ,  
Քեզ չը տեսանք, Լոկ դդացինք,  
Պայծառ աչկունքդ նշմարեցինք,  
Զեռք ձգեցինք ... և եղար անհետ ...

Շուշան մ'էիր դու հեղանեղ  
Երբ պարեցիք մեր շուրջն, առաջ,  
Ո՞հ, քիչ մը վերջ դարձար էակ ...  
Քիչ մըն ալ—ու, ո՞հ, երա՛զ ...

Ու գոռացի “Երազ” եռ ալ,  
“Երազ” ձայնեց և իմ ընկեր.  
Անուշ ընկերք, որոց ձեռքեր  
Քեզմով հալան, սեղման յիրար :

Եկ', Մկրտիչ, եկու ընկեր,  
Դեռ երազենք այս աստեղց տակ,  
Դեռ սէր ծծենք, սէր' անապակ,  
Մի՛շտ սեղմելով իրարու ձեռ:  
Ճակատագիրն ու ու մրոտ,  
Ճակատագիրն բանաստեղծի  
Մեզ ալ հաց դողդոջ ձեռք մի,  
Զիս ձգեց հոս, և զքեզ հոտ:

Մեր հոգիներ ցաւ տեսան, շատ՝ ...  
Մանկութենէն մինչեւ այսօր  
Տխուր եղանք ու սգաւոր,  
Անարգուեցանք մարդոց մէջ վատ:

Մեզ մօտեցող մ' չեղաւ երբէք,  
Ոչ ոք եկու ճեղքել մեր սիրու,  
Ոչ ոք զննեց հոն դիզուած դիրու,  
Ոչ ոք գիտեց մեր “Կողքին գէրք”:  
Եկու', եղբայր, եկ' գարձեալ ես'  
Դուն իմ հոգւոյն եւ ես քուկին,  
Եւ Աստուածն ալ մեր երկուքին.  
Վառենք զիրար բոցերու պէս:

Վարժարանի մը մէջ արդէն  
Սէր ուխանցինք մենք իրարու.  
Փչեց մրբիկն չար նախանձու,  
Ոհ, բաժանեց մեզ իրարմէն :

Սէր, երկնից հուրն, կեզծ դիմակով  
Նախ մօտեցուց, վերջը չողցուց,  
Ապա այրեց, մախիր դարձուց,  
Հուսկ վերջ զմեզ ցինեց ի հով:

Սէ՛ր . . . աղիքներու մկրատիչը ,  
Սրտի տղրուկ, հոգւոյ մեղուն, Ոէ՛ր —  
Այլ ես զայն Սէրն կը սիրեմ գեռ,  
Զի դու ես Սէրն, ահ՝, Մկրտիչ :

Հեռու՛, հեռու եմ ես քեզմէն,  
Իսկ թէ կրցի քու որտին մէջ  
Գտնել խորշ մի սիրոյ անշէջ,  
Դեռ պիտ գիտանամ թէ քու քովն եմ :

Նոյնպէս հեռու՛ ես դու՛ անձէս,  
Այլ քու հոգւոյդ լուսանկար  
Հոգւոյս մէջն է . ուստի դու ալ  
Այնպէս գիտացիր թէ իմ քովն ես :

Ու այս սիրով ես ալ մէյ մէկ  
Շունչըս կուտամ զեփիւռներուն ,  
Մրմռնջներըս այս Սև Ծովուն,  
Ու աչերըս ձրատին շէկ :

Գիտեմ վերջինն է այս աւանդ ,  
Քեզի համար կը ցփնեմ յօդ ,  
Յուսալով թէ կը բերուի հոտ . —  
Իսկ թէ անձըս — նայէ՛ վրադ . . . —

ԿՏԱԿ

Իմ աչն է ձրատ,  
Սիրտս ծովն անհանդարտ .  
Իսկ հոգիս քու վրադ :

Շնչիկս ի զեփիւռ,  
Զայնիկս ի պլպուլ,  
Հոգեակս ի քեզ հիւր :

Մարմինս ընդ հողով,  
Միտքս ցրուի ի հով,  
Լոկ հոգիս քու քով . . .  
Սիրեցի ես գրիչ ,  
Վրաս հասաւ դահիճ . . .  
Բռնէ՛ տեղս, Մկրտիչ :

Ոհ՝, սիրեցի մի կոյս . . .  
Արդ թռիմ ես անյոյս . . .  
Դու փոխնորդ հոգւոյս :

Սիրունիկ եղբայրդ  
Քեզ տալով զայնս արդ,  
Ահ՝, թռողս զքեզ, վա՛րդ . . .

ՅՈՒՇԲԵՐ

Երեկոյեան՝ երբոր մի հով,  
Կը գուրգուրայ ծաղկանց վզով .  
Հորիզոնէն՝ երբոր լուսին,  
Կանթեղ վտոէ ճամբորդ կուսին :

Ես ալ կերթամ իմ թաւին տակ,  
Հոն գիտելու ջուրն ու վտակ :  
Ի՞նչ հաճոյքներ կան հոն, գիտե՞ս ,  
Տարագրի մը ինծի պէս :

Որ երեմն նայի յերկին ,  
Ու ակնարկն դառնայ կրկին  
Ետ, ու ջրին մէջը սուզի . . .  
Անոր սիրտը որքա՞ն յուզի . . .

ի՞նչ վեհ իդձեր անրջային,  
 Անոր հոգւոյն մէջ կը շրջին ....  
 ի՞նչ խոկմունքներ հոն, բարձր ու լուրջ,  
 կը բոլորին իւր ճակտին շուրջ:  
  
 — Հոն գայ հանգիլ այն ճամբորդ կոյս,  
 Թաւերուն գիրկ մինչև ի լոյս.  
 Եւ հովն այն գայ ու գուրգուրայ  
 Ծաղիկներու, ծառոց վերայ:  
  
 Բայց չէ այդ կոյս շուշանագեղ  
 Որ զիս քարչէ, տանի այդ տեղ.  
 Ու այն հովերն հաճոյք չեն տար,  
 Անոնք ամենն ինձ են օտար:  
  
 Ո՛վ, իմ Հայոց չքնազագիւտ  
 Աշխարհ, ու ջուրն երկնակապոյտ,  
 Դու', մանաւանդ, դու' Ծով Վանի,  
 Չեր յուշքն է որ զիս հոն տանի:  
  
 Ընդ միշտ աշքիս, ջրոց վերայ,  
 Չեր պատկերն է որ կ'երերայ.  
 Ու այս օտար ափերէն, յիս  
 Զարթնուն յուշքեր հայրենիքիս:  
  
 Աքսորեալի պէս միտյնակ,  
 Ինկած օտար ծառերու տակ.  
 Հոս վշտալի ու յուսախար,  
 Հոգիս թռի մինչև ձեր ափ:  
  
 Ջուր մը, թաւուտք .... ու փսփսոց ...  
 Ու յուշքերը ինձլան իմ ծոց.  
 "Ախ" մը, "Ուխ" մը սիրողներէն —  
 Հոգիս ձեր քով թռի նորէն:

✕ Քանի՛, քանի՛ անգամ քու քով  
 Պառկած եմ ես, ով Վանի Ծով,  
 Ափերուդ մէջ կանաչագեղ,  
 Ուր սոխակը կ'երգէր գեղգեղ:

Ու սե աչւի մի գեղջուկ կոյս  
 Կ'օրօրէր զիս մինչև իլոյս.  
 Ու գլուխս փայփայելով  
 Հանգչեցնէր իր գիրկը զով:

Ախ՛, կը խայտա՞ն դեռ ան տլիք,  
 Դեռ կանա՞չ են այն ուռենիք,  
 Դեռ այն ճնճղուկն կը ճըլւըլա՞յ,  
 Այն աղջիկը դեռ հոն... կուլա՞յ...

Դեռ այն հովերն կը գուրգուրա՞ն  
 Հայոց ծաղկանց, ծառոց վըրան.  
 'Ի աստղեր, լուսին հոն լոյս կուտա՞ն,—  
 Ա՛խ, դեռ կ'ապր՞ի իմ Հայաստան:

Լու՛ր մը, լու՛ր մը ինձի թող տան,  
 Զի իմ պաշտած ան է միայն:

### ՊԱՆԴԻՏԱՌԻԹԵԱՆ ԱՓԵՐԻՆ

Ինչպէս եղաւ, օրին մէկ,  
 Ապրիլ ամսոյն մօտ վերջը,  
 Սիրոյ գրգիռն ինձ ետ եկ  
 Պանդիտութեան իմ մէջը:

Ճամբայ առի ես յուշիկ  
 Ջուրի մը քով անապակ,  
 Ու հոն ինկայ անուշիկ  
 Ուռենոյ մը շուքին տակ:

Արեւն անուշ ու հեղ էր,  
Հովս կը թռէր թեւաբաց,  
Զուրն ալ մեղմիւ կը վազէր  
Մարգերուն մէջ՝ դէպի ցած :

Զկար ձայն մի, ոչ էտկ.  
Գետին եղերք սրտաբաց  
Ես, բնութեան հետ մենակ,  
Ու հոն անոր գիրկն ինկած :

Ափանց վրայ այն լոռուտ՝  
Կար ցիրուցան մանուշակ,  
Բայց ո՛չ ճնճղուկ մ'ոչ արտայտ,  
Միայն պլապուլ մ'անուշակ,

Որ անտառէն յեղակարծ  
Ջայնը թողուց, ձգեց քարշ,  
Իւր լարերովն կտրտած՝  
Տաղեր ասաց սրտախարշ :

Երբեմն նուաղ, իսկ յուզիւ  
Գոգ սիրոյ խաղ մ'էր հեղիկ,  
'ի երբեմն բառնայր իւր հուսկ ճիչ,  
Զերթ կերկերուն մի միւզիք՝

Որ կը պատմէ մի հին վէրք:  
Այսպէս ձայն մ'էր, կոծ յաւէտ,  
Որ հենց լեցուց այդ եղերք,  
Ու իմ դարդերն բերեց յետ :

Զի երբ տեսայ նա ատանկ  
Հեռու՝ ինկած բնութեան ծոց՝  
Կը գալարուէր հոն մենակ,  
Միտքս ինկաւ իմ իսկ խոց :

Ու ոլացաւ իմ հոգին՝  
Անուրջներու թեւերով.  
Ու յուշքերով թանկագին,  
Իջաւ վանայ Ծովին քով :

Հոն, ջրին քովն, ուր փափուկ  
Արծաթ ալիք կը հոսին,  
Պլառուլն ու ես երբ մանուկ,  
Ապրած էինք միասին :

Մենք այդ անուշ ափին մօտ  
Դեռ շատ մատաղ ի տիոց,  
Բոյներ դրած էինք հուր,  
Տերեախիտ թաւին ծոց :

Ուր սիրայնոց փսփսուք  
Կ'ականջէինք սրտաղեղ.  
Ու էն առջին արտասուք  
Թափած էինք մենք այդ տեղ :

Առուն թաթախ դեռ լոյսին՝  
Կ'ոպասէինք հոն իմաց :  
Ես կարօտովն իմ կուսին,  
Նա կոկոնին կիսաբաց

Այս, այն գիշերն միտս եկաւ  
Այն աստղիկներն վառ ի վառ—  
Այն լուսինը, որ ինկաւ ...  
'ի այն պլառուլին ձայնն ու բառ...

Երբ ես ինկած ներա գող,  
Ու ինք վերև մեր գլխուն,  
Տաղեր կասէր զերդ մի մող,  
Որ օրօքը մեղ ի քուն ...



744-74

Քանի՛, քանի՛ անգամ հոտ,  
Այդպէս, կուսին գիրկն նըւազ,  
Զմայլանօք մինչ աւօտ  
Ականջած եմ իւր վեհ տաղ:  
  
— Քանի՛ քաղցր է հայրենիք,  
Քանի՛ օն անուշ իւր ափեր,  
Ուր դուն սիրուդ անդրանիկ  
Կաթիլ արցունքն ես թափեր:  
  
Ա՛խ, այս բաներն յիշեցի  
Օտար ջրին եղերքըն-  
Ու գառնապէս հոն լացի:  
Քրքրուեցաւ իմ հին վէրքն: —  
  
Եկու պլպիւլ, քեզ նորէն  
Ճամբեմ նախնի աշխարհն մեր-  
Մեր մանկութեան ափերէն  
Ա՛հ, մէկ լուր մը ինծի բեր:  
  
Թո՛ղ այս օտար մարդաստան  
Զոյգ մը թեւեր ունիս դուն  
Թըսիր, գընա Հայաստան,  
Ու այցելէ քու հին բուն:  
  
Դե՛հ, եկ, թըսի՛ր պլպուլիկ,  
Մեր բոյներուն քով գնա,  
Մեր յերկուքնուս հայրենիք.  
Տես աւերա՞կ են հիմայ:

**ՎԵՐՋԱԼՈՅՍՒՅՆ ԱՐԺԱԼՈՅՍՈ**  
Երբ վերջալոյսն իւր բոցերովն կը վառի  
՚ի աստուածուհւոյն մատն հորիզոն կը գըպի  
Երբոր Պլպուլն թաւերուն մէջ կը թառի,  
Ու ջուրերուն չուրթը երկնից կը հըպի:  
  
Երբոր երկնից ոսկի գռներն ձգուին բաց,  
Ու վերերէն զուարթուներ, թոյլ թեւօք  
Զուրերուն մէջ լողանալու կ'իջնեն ցած,  
Ու սիրողներ կ'ընկողմնին թաւին գոգ:  
  
Ա՛խ, այն ատեն ես ալ նստած լուսնին տակ  
Հեռու, հեռու (մէկ եղերքին,) մինչև լոյս,  
Աչքերս լալոտ, ւ աքսորեալի պէս մինակ,  
Քե՛զ կ'երազեմ, ո՞վ իմ Հայոց չքնաղ կոյս...  
  
Արշալոյսին երբ թուլս աչքերն կը թրջին,  
Ու հիւսիսի աստղն կերազէ անխոռվ,  
Երբ հուրիներ ջուրին եղերք կը շրջին,  
Ու Պլպուլիկն ձայն կը ձեէ վարդին քով:  
  
Երբոր Մայիս զարեւն ծնի անդրանիկ,  
Ու զեփւոններ փրցին սարէն ու ձորէն:  
Երբոր համայն աշխարհ խայտայ երջանիկ,  
Ու բնիկներ իրենց հողը համբուրեն:  
  
Ախ՛, այն ատեն ես գեռ նստած չուքին տակ,  
Այն հեռաւոր եղրին վրայ, ու օտար,  
Արտէն խոցուած աքսորեալի պէս մենակ,  
Քեղի կ'անձկամ, ով իմ Հայոց Սուրբ աշխարհ:

ՕՏԱՐ ԱՐԵՒ

Հորիզոնին ահա վերև  
Ելաւ կրկին օտար արև :  
Այս արեւը դադար չունի ,  
Եւաւ կեանքէս օր մալ տանի :

ԱՇՈՒԽՆ Է

1 — Ճուրա կը փչէ սարէ սար ,  
Ու թաւերուն դեղնած թուփք  
Կիյնան՝ կերթան՝ հողմավար :  
Զի աշուն է ձմրահուպ :  
Ի սառ չունչը հիւսիսին  
Մերկած ծառերն կը մոխն :

2 — Ատլանդեանի երգն գոռուն,  
Կարձականդուի ի յերկին ,  
Ու ձայն կերթայ շատ հեռուն ,  
Ու կը դառնայ ետ կրկին :  
Իմ յուշքերն ալ ալեաց հետ  
Կը փրփին կուգան ետ :

3 — Ո՛, Ծով , ինչ ու ահագին  
Ալիք կուտաս , կը դիզիս ,  
Ու կը ճաթիս լալագին  
Ու կը գոռաս կը յուզիս :  
Քեզ ի՞նչ եղաւ հովին հետ  
Է՞ր չես խայտար վէտ ի վէտ

4 — Քու կուրծք ցուրտէն չի սաւիր,  
Քեզի համար չէ ձրմեռ ,  
Հոտ ձեան ծուէն մ' չի թառիր,  
Բայց դուն ինձպէս կուլաս դեռ .  
Ի արտասուքիդ վեհ չիթեր ,  
Ցայտն, կ'ելլեն ի յեթեր :

5 — Քու ափերուն եղերքը  
Օտարները թող գան լան :  
Ես' , ես' , բանամ իմ վէրքը :  
Որ դուն լսես յաւիտեան .  
Այսպէս դժբաղդ որ՝ 'ւի հով ,  
Շրջիմ օտար ափանցդ քով :

6 — Իմ հայրենեաց քաղցր ափէն  
Տարագրուած , ու հեռի ,  
Աչացս վայել որ թափեն  
Ովկէտն մ' արցունք ու լեղի .  
Ես որ օտար ափիդ քով  
Թէ ցուրտ կղգամ և թէ սով :

7 — Թող ցուրտ փչէ սարսուռ հով ,  
Զաւակներդ մեծ ու փոքր ,  
Պատսպարուած ջերմին քով ,  
Ոչ ցաւ ունին և ոչ հոգ :  
Մինչ իսկ թռչունք որ ի յօդ  
Բոյներ ունին ափիդ մօտ :

8 — Ննջէ՛, ծով իմ , քեզ ի՞նչ հոգ ,  
Դուք չէք մսիր այս հովէն ,  
Ննջէ անուշ ու անհոգ .—  
Դու լուր չունիս այն ծովէն ,  
Ո՞ր իյափունս ալ եկոծ ,  
Այժմ մերկ որբեր բառնան կոծ :

- 9 — Ննջէ՛, ծովլ իմ, քեզ ի՞նչ հոգ,  
Դու չես մսիր այս հովէն,  
Ո՛չ զաւկըներդ ալ անհոգ,  
Լուր մը ունին ալ սովէն:  
Սովը՝ ցուրտ սառնաշունչ  
Լոկ Հայ որբոց անտէրունջ:
- 10 — Պատիր աշացդ արցունքով  
Դուն զիս խարել կը կարծես:  
Երբոր փչէ սառ ու հով՝  
Ինձ համակրիլ կը կեղծես,  
Ու գոռգոռսւն, երերուն,  
Սիրադ փշրես իմ սիրուն.
- 11 — Ինչպէս ըրին որդիներդ:  
Հասան Հայոց օգնութեան (?)—  
Եւ օգնեցին թուրքին հետ,  
Որ կործանի Հայաստան:  
'Ի երբ Հայաստան արիւնոտ  
Ալ որ ինկաւ մահու մօտ,
- 12 — Այդ որդիներդ եկան կրկին,  
Անութ զարկած աւետրան,  
Որ հոդիք զրկեն յերկին,  
Ու ոռնան անոնց վըրան:  
Ու «Հեթանոս» մեր որրիկք  
Ընեն գերման, Կաթոլիկ:
- 13 — Ննջէ՛, ծովըդ, քեզ ի՞նչ փոյթ,  
Ու որդիներդ ննջեն թո՞ւ,  
Խաղաղ, անոյշ, ու — անգութ,  
Սուրբ, Հայասէր, — խաշագո՞ւ,  
Ու համակրողք թանկագին....—  
Մեր անէծքներ ձեր գանկին:

- 14 — Ցուրտ կը փչէ սարէ սար:  
Հայոց մանկատիք, դեղնած թուրփք,  
Կը գլորին կ'իյնան վար...  
Ծածկէ զանոնք ձմրան բուք:  
'Ի ի սառ շունչը հիւսիսին  
Ամէնք մէկէն կը մսին...
- 15 — Ցուրտն թո՛ղ փչէ սարէ սար:  
Արմենեայի մեր որբիկք  
Թող պատին լեռն ու քար,  
Զեան մէջ, նօթի ու բոպիկ:  
Ա՛հ, լա՛ւ, ու լաւ մեռնին շուտ,  
Քան օտարին վայլեն գութ:

### ՊԼՊՈՒԼԻՒՆ

Ո՛վ պլպուլ, որ երեկէն մինչ առաւօտ,  
Ա՛խ, երեսդ դէպի ինձ, նստած վեր ծառին,  
Կ'երգես ու կ'երգես, 'և այսպէս հուպ ինծի մօտ,  
Ո՛, ասա՛, թոշնակ, իմաստըն քու ճառին:  
Մերթ քաղցր ու անուշ, մերթ աղէկէզ ու գառն,  
Կերկեր ելեէջով հիւսեալ է քո երդ:  
Ո՛հ, ասա՛ ինձ, պլպուլ, պարզ քու ճառն:  
Զի՞ պատահած է քեզ, ու՞ր տեղ է քու վէրք:  
Ամէն բան քու մէջն ալ անհուն է ինձ պէս.  
Թէ ցաւ ու թէ կիրք, հաճոյք ու վշտե՛ր,  
Վասնորոյ, պլպուլ, կը սիրեմ ես քեզ,  
Ու սիրած ալ եմ մանկութենէս իվեր:

Եթէ բոյնդ կորուսիր, ես ալ քեզի պէս—  
իսկ թէ մտերիմներդ . ու շատ կը ցաւիս,  
եւ այդ ցաւին խորքը թափանցած եմ ես . . .  
կրկին մի՛ ես եւ դու, — կրնաս գտնել յիս :

Անոյշ պլառուլըս, որ թողած նոճեաց չուք,  
կ'ելլես յայց կուգաս ինձ այս տար երկրին մէջ:  
Կ'ուղես մասնակցիլ յիմ լացն ու արտասուք,  
Յաւիտենական կրիցս, ցաւոցս անվե՛րջ . . .

Դու եւ ես զերթ թելն ու զգայուն քնարն,—  
Ես միամ իներքուստ, դու ձայնէ իդուրս,  
Մինչ հատնին վիշտերս, ու կամ հատնի քու ձայն,  
Եւ կամ թէ երկուքս ալ սատակինք անյոյս :

❖ Ես ունիմ խոց ու վիշտ, դու եւս ունիս վիշտ,  
Ա՛հ, դու ալ ունիս սէր, եւ ես ալ բուռն սէր . . .  
Դու սիրահար երդի, ես աւելի խիստ :  
Ուրեմն երկուքս ալ մէկ ցեզէ ենք եղեր :

Զէ՝ մարդոց մէջ հաստատ մտերիմ չըկայ,  
Բայց երբ քեզ կը նայինք, քու անուշ սրտին,  
Ու երբ երգերդ ալ կը կանգնին քեզ վըկայ,  
Պարտին մեր երեսներ մտնել իգետին :

Երգէ՛, ո՛վ իմ պլառուլ, երգէ՛ սէր ու վիշտ,  
Երգէ՛, պլառուլիկ, ո՛հ, երգէ՛ աղէկէզ,  
Միշտ երգէ, պլառուլդ իմ, պատմէ, խօսէ ճիշտ,  
Ինչ ձեւ որ իմ սիրտ կը սորվեցունէ քեզ,

Բ

Մենք սորված ենք աւերակաց շրջիլ վրան,  
Օր մ' միատեղ, վանայ Ծովուն ափն նստած,  
Բացինք խոցեր . . . ասինք զերգն «Ա՛լի, Հայաստան»  
Տերան բերան քնարներով կտրտած :

Յոգնած էինք . դու հանգչէիր գլխուս քով,  
Եւ ես ինկած ուռենիին չուքին տակ,  
Երկուքնիս ալ կը յառէինք դէպի ծով  
Հին գարերու քրքրելով յիշատակ . . .

Եկու՛ գարձեալ, ա՛ռ հանգիստըդ գլխուս քով,  
Առաջուան պէս եկու՛ թառիլ մէջ ափիս,  
Թոփիր ծոցիս մէջ, ու մտիր մէջ հոգւսյս,  
Աւելի մօտ ե՛կ որ ուտես իմ հոգիս . . .

Իսկ եթէ գեղեցիկն է քու փետուած,  
Խնդրէ աստուածոց որ ինձ ալ թեւեր տան,  
Երթանք դնել լոյն հոն, ուր խումբ կուսանցաց . . .  
Թըոփինք հո՞ն . . . թըոփինք հո՞ն . . . բայց միշտ միաբան :

ՄՅԱԿՈՒԹԻՒՆ

Կեանքի մէջ մանկութ'իւն . . .  
Երազի մէջ երա՛զ . . .  
Երկուքն ալ երազ են,  
Այլ, ո՛հ, չեն նոյն տարազ :

Ովկիանոսն ալ ջուր է,  
Ու ծովերն ալ ջուր են,  
Իսկ զետակ կարկաջուն  
Սիրուն է քան զամէն :

Գնըա՛ դու որոյ սիրտ  
Ուռճացած ու զեղուն . . .  
Ո՛հ, գընա՛ մէջ հովտին,  
Ուր ծաղկած է գարունն :  
  
Գընա՛ դու, ո՛հ, գընա՛  
Գընա՛ առուակին եղը .  
Բաց քո սրտիկ անոր,  
Ի՞նչ կ'ըսէ նա քեզ :  
  
— «Ի՞նչ անուշ է հովիտ,  
Հովտին մէջն ալ առուակ,  
Որոյ չուրջ կը ծլին  
Հոտուն մանիշակք :» —  
  
Ի՞նչ քաղցր է կեանք,  
Ու քան զայն քաղցրագոյն,  
Երազի առուակը  
Անապակ մանկութիւն :

Գընա՛, յառաջ գընա,  
Եկու'ր սա աստեղց տակ,  
Ի՞նչ փայլուն են ամէն,  
Զինջ ու վառ զերթ կրակ :  
  
Այլ կարմիրն այն Հրատ  
Քան զամէն է փայլուն,  
Զուտ, վեհ ու անարատ,—  
Կեանքին աստղն, մանկութիւն . . .  
  
Կեանքի մէջ մանկութիւն . . .  
Երազի մէջ երազ . . .  
Ա՛հ, չորսն ալ երազ են,  
Բայց չունին նոյն տարազ :

Կեանքի մէջ մանկութիւն,  
Կոյսի մը ականջէն  
Վար կախուած ոսկի օղ,  
Մանկութիւն ոսկեղէ՞ն . . .

Կեանքի մէջ մանկութիւն,  
Ո՛հ, խորոտ ու անուշ,  
Ինչպէս ներա ծոցն ալ  
Իր ծծերը քնքուշ :

— Երբ մօտի հեշտին այգ,  
Կը ծաղկի վարդի բոյլ,  
Եւ զիւր ոսկի աչկունք  
Կը թարթէ եւ պլազուլ :

Կ'սկսի գեղգեղե՛լ —  
Այլ, չուտ կուգայ աւօտ,  
Ու ալ չգտնուիր  
Այն թոշնիկն վարդին մօտ :

Կեանքի մէջ մանկութիւն,  
Ու վարդից մէջ սոխակ,  
Երկուքն ալ թեւաւոր,  
Ազատ ու անվանդակ :

Կեանքի մէջ մանկութիւն,  
Ի երազի մէջ երա՛զ,  
Որք իբրու գետ կ'անցնին  
Ու կը ձգեն աւա՛զ . . .

Այն վարդն ալ կը թոռմի,  
Կը թռի եւ պլազուլ,  
Կը մնայ լոկ փուշերն՝  
Ու չորցած վարդի բոյլ :

Ու գարուն կը սահի,  
կը յաջորդէ ամառն,  
եւ այսպէս քայլ առ քայլ,  
Զմեռն կուգայ գառն :  
  
—Իմ կեանքիս մանկութիւնը,  
'ի իմ է՛ն սիրած երազ  
Գետի պէս շուտ անցան,  
Ու ինձ մնաց լոկ աւազ . . .

ՏՐԱՊԻՉՈՒԵՆԻՆ Ի ՊՈԼԻՍ  
(Նամակ)

Երեկոյեան արփին հպէր ի հորիզոնն,  
Երբոր յետկոյս թողի քաղաքն Տրապիզոն :  
Ճակատագրիս թեթև թեւերն փութացին արդ,  
Ու դրին զիս շոգենաւին ի սարաւանդ :  
  
Յերկին, յերկիր ալ չը մնաց լոյս մի կամ չող,  
Բեկրեկ չողերն ալ մարեցան անդրադ արձող :  
Այլ շատ կանուխ ծաղկան յերկին աստղեր, ասուպ,  
Ու քաղաքն ալջահերն վառեց իւր՝ հուպընդ հուպ :  
  
Նաւըն արդէն սատանասոյլ կը գոռայր յար,  
Մէյմ ալ ու . . . ո՛հ, Տրապիզոն, — կեցիր բա՛ր . . .  
Դեռ կիսովին խօսքն ի բերանս՝ հառաջիս հետ  
Այն քաղաքըն սլաց աչքէս իրուու զնետ :  
  
Ու “կեցիր բարն . . .” ոչ ոք լսեց, միայն այն կոյս  
Որ և ինձ պէս թօշնած, պառկած էր մօտ գլխուս :  
Եւ որ նայուածք մը ինձ ուղղեց, նայուած նըւաղ :  
Նայուած, ո՛հ, ո՛չ, կրակի պէս նետ մ'էր աւ՛աղ . . .

—Ի՞նչ կուզես որ գուշակեմ, կոյս . նըւաղ նայ-  
ուած :

Սրտիս խորըն արիւնեցաւ, ո՛վ իմ Աստուած :

Ու՞ր են, ո՛ կոյս, շուշան մատներդ, այտերդ վարդի,  
Ա՛հ, միթէ կոյսն քան զծաղիկն շու՞տ կը թոռմի :

Նաւին հո՞տը զքեղ զարկաւ անթեւ հրեշտակ :

Տե՛ս, և նըւաղ անձ մի ինկած ոտքերուդ տակ . . .

Կոյսն ու պուէտ երկու անթեւ հրեշտակունք են,  
Որ օրին մէկ մէկտեղ ինկան վեր երկինքն . . .

Անոր համար նոքա դիրար պաշտեն, ու շատ,  
Դոյզըն ցաւի առջեւն ալ շուտ կըքեն ճակատ : —

Մէյմն ալ գոռաց վիշապ նաւըն Գերմանական,  
Կոյսի, պուէտի, հարսնուկ ու մանչ, առն կնկան,  
Դալկութենի բուրաստան մը կազմեց անհուն,  
Գետնատարած շեղ դիակովն ամէն մարդուն : —

Թըռի՛ր, նաւըդ, որպէս թըռիս արդէն արազ,  
Արագ քան զգնդակ, երագ հուպ ընդ լուսնակ :

Աչք ըը թարթած ի կիրասոն հանեց ըզմեղ,  
Ընդ հուպ Սամսոն, (վարդապետին քարոզին պէս) )  
Թըռի՛ր մէյմ ալ թըռ ետեհդ գան կոհակը բիւր :  
Կոհակ, մոհակ ոտքերուդ տակ կ'ըլլան փրփու՛ր :

Թըռի՛ր, ու ահա, մէկ, երկու, երեք, չորս, հի՞նգ,  
Բիւր քաղաքներ, որպէս երկնից անթիւ աստղիկք :  
Մէյմալ թըռի՛ր, այլ այս անգամ շատ ցատկեցինք :  
Ալ ոչինչ դոյ, միայն զուր, զուր, զուր՝ ու երկի՞նք . . .

Ու յայնմ հետէ միշտ կոծուելով նաւն ի յալիս  
Երեք օրէն հազիւ հանեց մեզ ի Պոլիս :  
—Այս նաւն ջուրց մէջ դեռ կը շրջի երբեք երբեք :  
Զեզմէ հեռու ես ալ շրջիմ հոս ի Պէպէք :

### ՄԱՅԻՍԻ ՃՆՃՂՈՒԿԻՆ

Մառին ճիւղէն կախուած եր՝ թուն,  
կ'եղանակես դու ամբողջ օր,  
Ո՞վ Մայիսի Ճնճղուկ սիրուն,  
Ասա՛, որի՞ն կարգաս օրօր։  
Քու ձայնը թարմ, ինչպէս էր զի  
Երբեմն ես ալ մատաղ ի տիս,  
Եւ ծառոց տակ ընկեր քեղի,  
Ոիրոյ ասառուածն կը ասրփէր զիս։  
Ինչե՛ր չանցան այն օրէն օր ... —  
Ու տակաւին դուն լուր չառի՞ր ...  
Որ ինձ եկեր առաջ կ'ասես նոր ...  
Եր՝ թ, խօլ թռչնիկ, ինչ թոփր։

### ՄԱՅԻՍԻ ԱՌԱԽՈՏ

Այգուն դէմն է աղօտաւոր,  
Լուսոյ ասազը դեռ կայ յանուրջ,  
Արշալոյսը կը բացուի նոր,  
Ու ծաղիկներն զարթնուն իմ շուրջ։  
Ու թաւերէն ձայն տայ զիւ զիւ  
Քաղցր Մայիսի ժամկոչ պիւթիւ։  
Ելէք, թռչունք, երամներով,  
Ու ցրուեցէք իսար ի ձոր,  
Թըռէ՛ք, թըռէ՛ք սիրողաց քով,  
Դացէք դուք ալ անտառին խոր։  
Ուր գրկուին տրդան ՚ւ աղջիկ։  
Ու գետակը կ'անցնի յուշիկ։  
Զուրերուն մէջ ահա կանուխ,  
Կը լողանայ Աստղիկն անուշ,

Մազով սամոյր, աչուըներ թուխ,  
Երկոյն հասակ, ճերմակ, քնքուշ,  
՚ի այժմ կը զարթնու ամեն էակ  
Տեսնել զանուշ զայս հրեշտակ։  
Մօ՛տ է, մօ՛տ է քաղցր առաւօտ,  
Կոկոնները բացուին արդէն,  
Ու խնկաբոյր ծաւալի հոտ ...  
Սոխակ զատուի քաղցրիկ վարդէն՝  
Հրաժեշտի աալով բարեւ —  
՚ի ահա ծագեաց ... ե՛լ, ել, Արեւ ...

### ԱՐՇԱԼՈՒՍԻՆ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ

Ի՞նչ անուշ է արշալուսին բացման հետ  
Լըճի մը քով նստիլն երբոր ամառն է,  
Հսկել շողից որ կոտրաին վէտ ի վէտ,  
Երբոր արեւն իւր գլուխը վեր կ'առնէ։  
Ի՞նչ անուշ է արշալուսին բացման հետ,  
Հորիզոնին մօտիկներէն՝ օդաթառ  
Արտուառուկին ձայնն ականջել մերթ ընդ մերթ,  
Ալիք ալիք որ կը հոսի դէպի վար։  
Ի՞նչ անուշ է արշալուսին բացման հետ,  
Նոր Մայիսի շաղի շողի ժամերուն՝  
Տեսնել Աստղիկն որ մօտենայ դէպի գետ՝  
Մերկ ոտներով, սրունքներով երերուն։  
Ի՞նչ անուշ է արշալուսին բացման հետ,  
Երբոր լուսին դեռ կը կախուի բլուրէն,  
Խորասուզիլ կապուաներուն յանջրպետ,  
Ու ներշնչուիլ, դեռ երազող աստղերէն։

Ինչ անուշ է արշալուսին բացման հետ  
Բացերուն մէջ մրափելը մերկալանջ,  
Երբ հեռուէն կարաւան մ'ալ առ յաւէտ՝  
Հնչակիներով կը կեղեքէ քու ականջ :

Բայց, ո՛հ, անուշ՝, ու շատ քաղցր է, նոր լոյսին՝  
Մէկ հեռաւոր թաւուտքի մը տակն՝ իշուք,  
Նորափթիթ ու կէս բացուած մէկ կուսին  
Հետ մերթ խօսիլն, ու մերթ լոելն սրամաշուք :

Շատ անուշ է արշալուսին բացման հետ,  
Երբոր ծովուն եղրն ու երկնից կը դըպին,  
Կամաց կամաց զոյտ մը փափուկ վարդաթերթ  
Շրթունքներն ալ մէյմի իրար կը հըպին . . . :

Ապա ներա գիրկը դրած քու գըլուխ՝  
Ինչ հեշտին է այդպէս ինկած մեռնիլ հոն,  
Միշտ նայելով իւր աշից մէջ թուխ ու մուխ,  
Մինչ արեւը կ'ոսկեղօծէ հորիզոնն :

### ԼՈՒՍՆԱԿ

Ո՛հ, պահապան լուսնակդ իմ,  
Ես տունէս ալ մղուած ետ,  
Քեզ դըտայ լոկ մտերիմ,  
Որ ուր երթամ գաս իմ հետ :

Արդեօք փու՞ռ մ'ես երազի,  
Որ կը վառիս դիշերն ըրուն,  
Եւ սիրոյ շիթք ու լոյսի  
Կը կաթկթես իմ դլխուն :

Այլ ոչ յաւէտ, իմ լուսնակ,  
Միրող էտի մ'ես դու, — կոյս . . .

Որ կը ճեմիս հոտ մենակ  
Ու կ'ատես ցերեկին լոյս :

Արդէն ունիս գիրդ երեսդ,  
Զոյդ մի աչքեր յօնքերով,  
Երկինքն ալ քեզ շրջադգեստ,  
Անուշ զեփիւան քեզ չունչ զով :

Աստուած ձեռօքն իրեն բուն,  
Քոյ կոյս կարդեց հոտ երկին,  
Աղքատ ու որբ մահչերուն,  
Որք սիրուհի մ'ալ չունին :

Դու լըսած ես անունն իմ,  
Աղքատ մի եմ գալկահար,  
Բայց գիշերն ալ քուն չունիմ,  
Անշէջ բոց մ'եմ, սիրահա՛ր . . . :

Թըսի՛ր, լուսնակ, ինկիր ծոցս,  
Եւ վայրկեան մ'ալ խարէ զի՛ս,  
Թող անհետի այս հին խոցս,  
Դիտնամ դու ես սիրուհիս :

Բայց դու խարդախ աղջիկ մ'ես,  
Նըման թրբաց կոյսերու,  
Դէմքդ լաջակով կը ծածկես,  
Միրաս ու հոգիս մաշելու :

Ու կը քծնիս ամպոց եաեւ,  
Կ'ամըշնա՞ս դու, ո՛վ աղջիկ,  
Կ'երդնում յասողերն ու արեւ,  
Պէտք է պագնեմ քու աչիկ :

Այլ, ո՞չ, լուսին, ի՞նչ կըսեմ . . .  
 Մէյմը գիտել գու գընա  
 Հոն, ուր հիւղին մէջ նըսեմ՝  
 Կարօտ սիրտ մը կը մըխայ . . .

Գնա՛ նայիլ երդիքն ի վար,  
 Ուր մի գեղջուկ կոյս անմեղ,  
 Սիրտն կը վառէ ինձ համար,  
 Առաւօտեան խունկին տեղ :

Հերի՛ք, ուրեմն, կենաս վեր,  
 Առ կանթեղդ, ւարի, լուսին,  
 Յուշիկ յուշիկ այս գիշեր  
 Գընա պլալալ այն կուսին :

ԿԸ ՅԻՇԵ՞Ս

Եօթըն ցամքած ամիսք անցան,  
 Եօթըն երկար տարեաց նըման,  
 Վերջին անգամ երր շիթ ի յաչ՝  
 Համբուրեցի քու պղտիկ լանջ :  
 Դեռ արտօսրով կը յիշեմ քեզ,  
 Աղջի՛կ, դու ալ զիս կը յիշե՞ս :

Եօթըն անգամ ալ լուսնեկիկ  
 Հիւծաւ, մաշաւ, եղաւ մահիկ,  
 Հաղար ու եօթ անգամ ալ, ա՛խ,  
 Հիւծեց, դարձուց զիս չոր կըմախ :  
 Այն լուսնակը քեզ գիտեմ ես,  
 Աղջիկ, դու ալ դէմքս կը յիշե՞ս :

Ա՛չ, այն ատեն ջերմ էր քու սիրտ,  
 Տաք տաք սիրով բարախէր միշտ,  
 Կարծես հրոյ չեղջ մը կար հոն,  
 Ո՛չ, երկինք մ'էր անհորիդոն — .

Թրթռուն քնար մ'ալ սիրակէզ,  
 Կուրծըս, լանջեդ վրայ կը յիշե՞ս :

Հոն ամեն բան կըրակէ էր,  
 Այտերդ բոցէ — վարդի թերթեր,  
 Աչկունքդ էին ճրադի պէս :  
 Ո՛չ, կրակ էի յայնժամ եւ ես . . —  
 Կըրակ ու բոց համբոյրներըս՝  
 Դեռ այտերուդ վրայ կը յիշե՞ս :

Լեզուդ ալ էր կըրակ ու բոց, —  
 Բայց խօսք չըկար . քու շունչն իմ ծոց՝  
 իմ շունչ քու ծոց, լոկ մըխայինք,  
 Թալկանայինք իրարու գիրկ .

Ու շատ անգամ ծծէի ես  
 Շուրթերդ բերնիս մէջ . — կը յիշե՞ս . . .

Ո՛չ, խաչ ու փակ, սիրուն ի սիրտ,  
 Հոգիք ներսէն կ'այրէին միշտ  
 Այն հեշտ կրակովը երկնքին .  
 Եւ մանաւանդ քու հուր հոգին :  
 Արդ, թափանցիկ կուրծէդ իներս  
 Վառէ հոգիս ալ կը յիշե՞ս :

Մինչդեռ աչխարհն ես ատեցի՝  
 Կը խնդրէի հողէ բարձ մի,  
 Դու թակերովդ գրկեցիր զիս,  
 Հսիր . «Գլուխդ դիր վեր ծծիս» : —

Քու գրկիդ մէջ զիս օրբելով  
Ճաւերս ամբողջ տուիր ի հով։  
  
 Եօթն ամիսներ անցած են սոսկ,  
Դեռ չմոռցայ քու բեկ բեկ խօսք。  
 «Յիշեայ զիս . . . իմ անուշ,՝  
Սիրել վարդ է, բաժնուիլն՝ փուշ»։—  
 Ա՛լս, կը յիշեմ ես քեզ ընդ միշտ,  
Բայց այն փուշերն կ'արիւնեն սիրտս։  
  
 Ոչ եօթ ամիս, այլ թէ եօթ դար  
Ապրիմ՝ բնաւ քեզ չեմ մոռնար։  
 Քանի զեփիւռ քու լանջին հոտ  
Դեռ կը ցանէ ոնդացըս մօտ,  
 Քանի օդը դեռ կը չնչեմ,  
Գիտցիր երբեք քեզ մոռցած չեմ։  
  
 Միշտ կը յիշեմ, բայց կը վառիմ,  
Գիտեմ թէ չուտ պիտի մեռնիմ։  
 Մեռնիլն կանուխ բնաւ չէր հող,  
Լոկ մեռնէի թէ քուկին գոգ։  
 Պիտ՝ յիշեմ քեզ անդր քան դամբան—  
Յիշեաց եւ դու զիմ գերեզման . . . :

ԼԱՅԱԽ

Առառու մը դեռ կանուխ՝  
Ծաղկանց ի վեհ խորանն,  
Իւր աչերն գոցած թուխ,  
Երեսն դէպ յաղօթ'րան,

Նէ կանչէր Արարէին։—  
Ես ալ մեղմ ու յուշիկ՝  
Ծունկ չոքայ իւր առջին,  
Պաշտեցի զայն կուսիկ։  
  
 Նորածագ արեգին  
Դարձան իւր բաղուկներ,  
Իմս ալ իւր վեհ դէմքին՝  
Ու աշքին հրաշագեղ։—  
  
 Նէ խաղաղ կը կանչէր,  
Բայց ինչու սրտացաւ,  
Երբ չուրթս ալ մըմնջէր,  
Ինձ դարձաւ . . . ու լացաւ . . . :

ԵԹԵ ԲԼԱՅԻ

Եթէ ըլլայի զեփիւռ  
Պիտի գգուէի ըղքեղ.  
 Եթէ ըլլայի համբայր՝  
Միշտ պիտի փակչէի քեզ . . .  
  
 Եթէ ըլլայի հովիւ  
Կաթ կը կերցնէի քեզ.  
 Եթէ ըլլայի արծիւ  
Կը յափշտակէի քեզ . . .  
  
 Եթէ ծեր մը ըլլայի՝  
Կ'աղօթէի քեզ համար,  
 Թէ մանուկ մը՝ կ'ուլայ'ի . . .  
 Թէ ինքնակամ մի պարման՝

Միշտ պիտի ուզէի քեզ,  
կեանքս ալ կուտայի վըրան : —  
Բայց այժմ ալ ինչ որ եմ ես,  
Գիտես, որ կը պաշտեմ քեզ :

ՀԱԿԵԼ

Ձուրին եղերքը ինկած օրն իրուն  
կոկոն աչքերովդ կը հոկես ինձ դուն .  
Ախ, ես կը սիրեմ լողալ ու սուզիս,  
Դու ալ կը սիրես խայտալ ու յուզիլ :  
  
Ծառերուն ետեւ ծիծաղիս ծածուկ,  
Ու ծափ կը զարնես մատներովդ փափուկ,  
Երբոր ջրերուն կ'ելնեմ ես յերես :  
Ու երբ կը սուզիմ՝ շունչըդ կը բռնես :  
  
Երբեմն հեռուներ կը լողամ յատուկ,  
Իբր թէ կ'ընկղմիմ՝ կը ճռչեմ խղդուկ,  
Անյուս կուտամ զիս ջըրին՝ փրփուրին՝  
Յայնժամ դու ոտքի կը ցատկես դիւրին :  
  
Հոգիդ կը հալի, սիրաբդ կ'ելլայ դող,  
Օգնութեան կանչես ով որ գիտէ լող :  
Մէկէն գլուխը դուրս կուզայ ջըրէն,  
“Հա՛, հա՛” կը խնդամ, “ես հոս եմ նորէն”  
  
Քեզ հսն կը տեսնեմ որ մինչ աւ'զին քով՝  
Օգնութեան եկած ես բոպիկ ոտքով,  
Մինչ իսկ ջըրին մէջ եկած ոտք կոխած,  
Կրկն դէպի ետ փախչիս ամօթխած :

Առատուն՝ երբ արեւ կը կոխէ ծովուն՝  
Այս է մեր խաղը մինչ իր՝կուան զովուն .  
Ես միշտ կը սիրեմ, խաբել ու սուզիլ,  
Իւ ա՛ն, դու կը կենաս՝ հոկել ու յուզիլ :

ՀԱԼՍԾԱՆՔ ՈՒ ՊԱՂԱՏԱՆՔ

— ՍԱՄԱԹՈՒՀԻՈՑԻՑՆ —

Սամաթեաէն բացած թեւեր՝  
Թըռի՛ր յուզղիդ, ով՛ Հայոց կոյս,  
Եւ հովին հետ՝ շունչն ալ հոգւոյս  
Թող որ օգնէ քեզ դէպի վեր :

Ու թոյլ սիւգին հետ թող ալի  
Տան ֆիսթանիդ խոպոպդ դեղձան,  
Եւ մի՛ դիտեր այն հէք աըղան՝  
Որ քղանցքիդ ետին հալի՛ :

Թո՛ղ, թո՛ղ փչէ սիւգն հեղագին,  
Ու քղանցքիդ բոյրն վէտ ի վէտ,  
Յունիսիս տաք ժամերուն հետ  
Մէյմ' ծաւալի իմ սին գանկին . . . .

Նորէն՝ դընա դու քո յուզղին,  
Ուշաղըութիւն մի տար, աղջիկ,  
Մի դարձուներ քու սեւ աչիկ  
Ետիդ իյնող դողդոջ աըղին :

Ինչպէս թիթեռն նոճին տակ՝  
Ինձ կը բաւէ լոկ քու ստուեր,

Հետեւելով քեզ դէպի վեր՝  
Ծոդեկառքին ճամբան շիտակ :

Որքան կընաս փախիր հեռուն  
Ոստէն թռած ձաղիր մը պէս՝  
Ու խար-խրէ բոյրերովդ վէս  
Քեզ հետեւող «Սիրոյ Մեղուն» :

Աերցո՞ւր այդպէս Փիսթանըդ վեր . . . . —  
Պիտի ծծուի մեղըդ անուշ՝  
Երբոր հանգիս դու ի մի փուշ՝  
Քեզ հետեւող մեղուին ի ձեռ : —

Պիտի հատնի այս կեանքն ալ շուտ,  
Եւ ի վերջոյ ալիտի դղջաս,  
Ու թէ այժմ ինձ համբոյր մը տաս,  
Ի՞նչ կը պակսի քենէ, ա'նդութ :

Ա՛հ, թող հալի սիրտըդ յստակ,  
Եւ ի սիրոյն քաղցր Արարէին,  
Ապաստան մը տուր «Հէք Մանչ»ին  
Շրջապահստիւդ թերթերուն տակ . . . .

Զ'ինչպէս մեղուն թերթերուն ծոց,  
Երբոր քղանցքդ վերնայ ի վեր,  
Ես ալ կ'ուղեմ չնչել, խըմել  
Թու ոտքերուդ կրակն ու բաց . . . . :

Ու թէ Գարբէլ հրեշտակապետ,  
Նոյն իսկ ա'յս ժամ, գոռայ վերջին  
Իւր ահեղ փողն իմ ակընջին,  
Գիտցի՛ր որ՝ դեռ չեմ դառնար ետ . . . . :

ԿՈՉ  
ԱՌ ՀՈՎՈՒԽՈՒՀԻՆ

Ե'կ, նստինք հոս՝ այս ծառին տակ,  
Ուր գետակին հետ կարկաչուն  
Անուշ անուշ կերգէ թոչուն.  
Հոս սէր ծծենք, սէր անապակ :

Ծաղիկներէ քեզ անկողին  
Պիտի շինեմ, փըռեմ քու տակ,  
Քովըս պառկիր՝ կակուղ հողին  
Մինչեւ առառւն արեւածագ :

Ա՛խ, այս գիշեր կեցիր իմ քովս,  
Ու թէ սիրտըդ կը մարմըրի,  
Կաթ կերցունեմ քեզ իմ ձեռքովս  
Հովուի մը պէս քաջ ու արի :

Ես շեփորիդ ձայն տամ յուշիկ,  
Թող առուակները գըլգըլան,  
Ու դուն քցնէ քովս անուշիկ,  
Քանի աստղեր կը պըլպըլան :

Թող որ սգլի հօտի ի յարօտ,  
Գայլ չկայ հոն, են ապահով,  
Եկ դուն ալ կաց սիրողիդ մօտ,  
Ա՛չ, այս գիշեր սգլիր իմ քով :

Քեզ օրօրեմ գրկիս մէջ զով,  
Թող լուսինը հսկէ վերէն,  
Ջեռքերդ ձգէ դուն իմ վզով՝  
Մինչեւ արեւն ծագի նորէն :

Համբոյրներով ողողեմ քեզ,  
Կրակներով վառեմ անէջ :  
Բայց դու ինկիր աղաւնոյ պէս  
Անմեղ քուն լեր իմ գրկիս մէջ :  
Ի ամբողջ գիշեր մ'երթար գրկէս :

ԳԵՏԱԿԻՆ ԵԶՐԸ

Գետակին եղբը բոկոտ,  
Զեռքն երեսիդ՝ նուալկոտ,  
Մենակեաց շրջի՛ր հոտ . . . :  
Մեղբամոմէ սրունքներ,  
Երբոր փէշերդ վնջես վեր,  
Կարծես թէ ես չեմ տեսներ . . . :  
— Կուրծդ՝ ու կապոյտ այդ ալին,  
Հեռուէն ալ կը հալին . . .  
Յիմ հոգեկանս հայելին . . . :

Կապոյտ աչքըդ ու ալին՝  
Իրաբու մէջ կը հալին,  
Ու հոգւոյս մէջ թաւալին . . . —  
Բայց դու ինկէ բոյրդ վերջին . —  
Ինչպէս աստղերն անրջին,  
Այդ օրերդ ալ կը թռչին . . . :

Կոյսն ու ծաղիկն ամարուան  
Մէկ շունչին հետ կը թռնա՞ն .  
Այլ միշտ յուշքեր կը մընան . . . :  
Այդ գետին պէս հոսանուտ,

Ուր յառած ես աչդ անդութ՝,  
Կեանքն ալ կ'անցնի այդպէս շուտ :  
Ուտի այդ քուշէկ գանդուռն,  
Եւ ջուխտ ծիծերդ իբրու նուռ՝  
Դու ալ պէտք է վատնես զուր :

Բ .

Կոյս, որ յօնքիդ կը թառին  
Թուխ թիթեռներն անտառին,  
Գիտցի՛ր, աչեր կը մարի՛ն . . . :  
Այսօր յօնքիդ իթառին  
Զուխտ մը աստղեր կը վառին,  
Բայց վաղ անոնք կը սառի՛ն . . . :

Ու գեռ կեանք չանցած, աւա՛ղ,  
Բարիք ընել՝ պարախս դու վաղ,  
Քեզ պաշտող մանչին նուաղ :

Արարածոցն այն Հաստիչ  
Բղքեղ մանկանց կերտեց ճիշտ  
Ամոքելու խոցն ու վիշտ :

Տեսաւ տօթը ամառին՝  
Վարդ չնորհեց նա ծառին՝  
Որ մեղուներ հոն թառին : —

Թո՛ղ, ուրեմըն, վարսդ առատ  
Հովահարէ միշտ աղատ՝  
իմ ճակատը յուսահատ :

Գեռ չըցամքած կեանքն ու գետ,

Այս ջրերուն քովն վէտ վէտ  
Եկ գըրկուինք քեղի հետ:  
  
Եւ համբոյր մ'ալ իմ վերջին  
Թող դըրոշմի քու լանջին,  
Զի պուէտք ալ կը թռչին . . . :

ՔՈՒ ԶԱՅՆ

Երբոր պլպուն կ'ելլէ կանուխ՝  
Վարդին քովերն կը հսկես դուն  
Զմայլելի աչերովդ թուխ,  
Որ զէշերն ալ փայլին անքուն:  
Ի երբ այն ճնճուղն կ'երգէ վէտ վէտ  
Դուն կը հալիս իւր ձայնին հետ:  
  
Առաւօտուն նոյնպէս եւ ես՝  
Թագած ի թաւ եւ ի տերեւ,  
Գաղտուկ գաղտուկ կը հսկեմ քեզ՝  
Մինչեւ երկնից ծագի արեւ:  
Ցորժամ ձայնիդ կ'ելլէ վէտ վէտ  
Ու ես հալիմ տաղերուդ հետ:  
  
Ցայնժամ պլպուն լոէ ի սպառ:  
Տակաւ ելլայ ձայնդ հիասքանչ,  
Մինչեւ լու ծորն ու անտառ,  
Ու զիս ամբողջ կարէ ականջ:  
Մեր Աստղկան աչերն վկայ՝  
Քու ձայնիդ պէս անուշ չը կայ:  
  
Քու մեղեղին երբ կ'երերայ,  
Ու կը հսոի կուգայ դէպ յիս

Արծաթաձայն ջրոց վերայ,  
Իւր վեհ թեկերն բանայ հոգիս,  
Ու խոյանայ այերէն զով՝  
Մինչեւ Աստ'ծոյ գահոյից քով . . . :  
  
Ո՛րքան անմեղ, ո՛րքան սուրբ ես,  
Երբ աշերըդ գոցես յաղօթ,  
Որ կ'ընկրկիմ ես հպիլ քեզ,  
Թէեւ այն տեղ մենակ, քեզ մօտ:  
Զայնիդ սիրոյն, 'ւ աչիդ գոցուած,  
Պաշտեմ պիտի ես քո Աստուած:  
  
Ա՛հ, ի՞նչ հեշտին է այն մբմունչ  
Երբոր կ'ելլէ քու թարմ շուրթէն,  
Ի՞նչպէս հեզիկ րդիսէ քու շունչ,  
Երբու խունկը վարդի թերթէն . . . :  
Ա՛խ, շուրթդ երգէ կամ թովէ  
Զայնիկըդ միշտ զիս կը թովէ:

ԾԻՒՐՈՂ ԿՈՒՄԻՆ

Ովկիանոսին եղերքը  
Դու շնչասպառ հեւալով՝  
Կուզես բուժել քու վէրքը  
Ապրիէլի հեղ հովով:  
  
Ու չէտ կարապ մ' նուազկոտ՝  
Վիզդ աւազին տարածած՝  
Քու հուսկ ճիշդ բառնաս հոտ  
Զուրէն ի վերառու Աստուած :

Կուրծդդ հովերուն բաց, արձակ,  
Մարմինդ ի նուրբ ի շղարչ՝  
Սամոյր խոպոպդ ալ տրցակ  
Զոտերդ ի վար կուգան քարչ :

Արեւին տակ կը չողան  
Հասունացած քո ծծիկք,  
Զովէն զիստերդ կը դողան,  
Քղանցքիդ տակ թափանցիկ :

Բայց հոտ ինկած, ով հուրիս,  
Այդ առանձին եղերքը՝  
Կամաց կամաց կը ծիւրիս,  
Բնաւ չի բուժիր քու վէրքը :

Սնարիդ քով վեհ սոխակ  
Թող երգելով հոն մարի . . .  
Գարնան ջրերն անապակ  
Ատքերդ լզեն մարմարի :

Ու թրթոռումով հեղ ի հեղ  
Ծաղկըներէն քաղած հոտ՝  
Պուրակներու հովն բեհեղ  
Գայ այցելու քեղի մօտ :

Ովկիանին ալ վեհ միւզիք  
Տաղեր թող տայ քու հոգուդ  
Որոտընդոստ, կամ հեղիկ,  
Բայց քեղ համար ի՞նչ օդուտ :

Բայց քեղ համար ի՞նչ օդուտ . . .  
Քու վէրք խո՛ր է, ո՛վ հուրիս,

Նոքա դեղ չեն քու հոգւուդ,  
Ու դուն տակաւ կը ծիւրիս :

Աչերդ յառէ՛ դու ջրին՝  
Այս աշխարհէս հեռացած  
Խոկմունքներու մէջ վերին . . .  
Ու մատներովդ թալկացած

Փետաէ թերթերը՝ մէյ մէկ,  
ԱզրիՄ - Մե՛նիՄ համրիչին,  
Բայց վերջապէս յուսաբեկ,  
«Մեռնիմ» կուգայ էն վերջինն :

Օդուտ չունի բաղդախաղ  
Քեղի համար, կոյս անմեղ,  
Դու կը մեռնիս ուշ կամ վաղ,  
Սէ՛րն է միայն քեղի դեղ . . . :

Հովերն թերթան ու թառին,  
Ծաղկըները իյնան վար,  
Ամբողջ ջրերն ալ սառին,  
Իմ սէրն բաւ է քեղ համար :

Ուստի վերջ տուր երազոց,  
Դարձիր մենակ իմ անձին,  
Ու եկ ինկիր դու իմ ծոց՝  
Թաւերուն տակն առանձին :  
  
Դեռ չի թօշնած վարդի պէս,  
Քեղ չունչ մը տամ հոգիկ . . . :

ՍԱՂՄՈՍ ԳԱՐՆԱՆ (1)

Գարնան գիշերներ նեմրուտ սարին մօտ  
Դաշտեր ու ձորեր կուտան վարդի հոռ,  
Էն տեղ ուր կ'երգէ Բղնունեան բլրիւլ,  
Էն տեղ ուր բուսնի սօսուն ու սմբիւլ:  
Էն որ սիրոյ տէր է կ'ելլէ դէպի լեռ՝  
Ի կանանչ պարտէզ կամ վարդի ըլեր,  
Զուր սիրտ կու բանայ աստղերուն վառվառ,  
Զուր գարս կու խօսի լուսնին բառ առ բառ:  
Ի էն գարնան գիշերն՝ լուս առաւօտուն՝  
Ի ա՛խ, ես էլ ի՞նչպէս տի կենամ ի տուն,  
Մինչ սիրողս կ'երթայ նստի լուսնին տակ,  
Ու աստղիկներուն կը խօսի մենակ:  
Էլ ես էլ կ'ելեմ էն սարի կողին՝  
Մէկ ծառի մի տակ կ'իյնամ վեր հողին,  
Բայց ես չեմ հայիր լուսնին ու շողին,  
Այլ այգուն ցօղով թաթախ սիրողին:  
Ի էն գարնան գիշերն՝ լուս առաւօտուն,  
Հոդիս կը բուրէ հետ ծաղկանց հոտուն,  
Զինչ խունկ բուրվառէն՝ աղօթք կամ հառաջ,  
Իմ սրտիս սիրոյն, իմ սուրբիս առաջ:  
Արի ականջ տուր սարեկու ձագուն,  
Արի գու լսա ժայռերու կաքւուն,  
Ով ձմրան ցուրտէն սառած խեղճ հոգի,  
Արի գուրս ելիր որ ներսդ նորոգի: —

(1) Աշխարհաբարի մօտեցող գաւառաբարբառով  
դրուած է ասիկա:

Ա՛խ, դու էլ արի՛, ով Հայու աղջիկ,  
Զիս հոռ մի՛ թողուր հեռու ու մենիկ.  
Լըսէ աղաղակն բազէի ձագին,  
Կարօտ մի՛ պահեր զիս բերնիդ պագին:  
Ինչու կը թողուր զիս հեռու տեղուան  
Որ աշքերս արցունք ու արիւն տեղան,  
Հեռու ու մենակ՝ քու ոտքիդ կոխան  
Սրտիս թելերը ու թերթերն դողան:  
Ինչի դու աղատ նստիս լուսնին տակ  
Ու հովուն բանաս ծոցըդ սպիտակ՝  
Մինչ ես կու պահուիմ ծառերուն ի հով՝  
Հեռու՝ ու հեռու՝, չես կանչեր քու քով։  
Քու քովդ պաղատի անվախ՝ արադիւլ,  
Գլխուդ քով թառի հաղարան պըլպուլ,  
Ոտքիդ տակ ծըլին ծաղիկ ու սմբուլ  
Ծծուըներդ շոյեն հովերն թուլ ու մուլ։  
Ոտքերդ կու լըլեն գարնան առուներ, —  
Ի ա՛խ, ես՝, ու լոկ ես նստած հեռուներ,  
Ոչ մէկ յատկութեամբս կրնամ քեզ հպիլ,  
Զեռքիդ կամ ոտքիդ կամ չնչիդ դպիլ։  
Ոչ հով եմ որ գամ թշներուդ փըշեմ,  
Եւ ոչ առու մ'եմ որ ոտքերդ թրջեմ,  
Ոչ շող մ'եմ որ գամ ծոցիդ մէջ մարիմ,  
Ոչ ալ մեղու մ'եմ որ ծըծիդ թառիմ։  
Ոչ լուսնի արցունք՝ ոչ գարնան ցօղ եմ  
Որ վարսդ ու երեսդ ու ձեռքդ ողողեմ,  
Ոչ ալ աստղ մ'եմ որ՝ աշքիդ մէջ լողամ,  
Այլ լոկ սիրող մ'եմ — հեռուն կու գողամ... .

Բ

Առաւօտ դարնան է, մահմուռ լուսին  
Շողերն կու կախուին լեռներու ուսին,  
Ու հովերն կուգան իմ աղջիկ — կուսին  
Մազերն կու ցինեն իր ձնոտ վզին:

Իր հագած լոթերն բարակ գումաշի,  
Ճակտին կապեր է ծոպերով փոշի,  
Լոկ ոտք մերկ ձըգած վեր մարգաց բաշին,  
Որ ճահիլս տեսնայ ու հոգիս մաշի:

Իր պօյն է չիչար, իր վիզն է մարմար,  
Ընքներ թուխա ամպեր, աշեր աստղեր վառ,  
Մազերն է գիտես արեւու շողեր,  
Որ վզէն խուրց խուրց մէջքն ի վար թողեր:  
Թարթիչներն են թաւ, բրերն մէջն աղրիւր,  
Որ լոյս հեղեղեն մինչեւ հոգւյս դուռ.  
Պէկլիք տապանջա զէտ ծծերն ուռած,  
Զուխտն էլ ալաստա զիս նշան առած.

Պտուկներն արդէն մաւզէրնան դուրշուն  
Փամփուշտներէն դուրս ցցուած վեր դօշուն:  
Երանի քաշէր ու զարնէր սրտիս  
Որ մէկ անդամէն հատցունէր հոգիս: —

Գ.

Մէկ գանդատ ունիմ աշխարքիս մեծեր,  
Գանգատս էլ մեծ է, ինչի շէք լներ.

Դատի կանչեցէք զիս և իմ բամբիւ եար՝  
Որն յանցաւոր է վճռեցէք արդար:

Ինչի կը փախչի ինձմէ ի հեռուն,  
Ինչի քարշ կուտայ զիս գետնի հողուն,  
Ինչի կու գերէ՝ թէ չի սիւեր զիս,  
Սիրոյ կապ կապեր՝ անցուցեր վըզիս:

Արքայից արքայն Արտաշէսն Հայոց,  
ԶԱլան Սաթենիկն փախցուց առաւ ծոց,  
Ես էլ փախցունեմ թէ չէնէք մի ճար,  
Տանիմ գեղէ գեղ, սարերէ ի սար:

Դ

Աղջիկ ու աղջիկ, ա՛խ, իմ վեհ Ալան,  
Ոսկի ու արծաթ չիմ տար քեղ գալան,  
Զի դուն պէտք չունիս փողի արծըթի,  
Մինչ աշքիդ առուէն մարդրիս կու կաթի:

Աղջիկ ու աղջիկ, ա՛հ, իմ վեհ Ալան,  
Արապի ձի մի բերեմ քեղ գալան,  
Ու Աստուած թող տայ կտրճիս պէլան,  
Թէ չառնեմ ըզքեղ ու տանիմ թալան:

Գընս դու հագիր քու արծաթ ոօլեր,  
Աըրմա քօղքըդ դիր, ու ոսկի թելեր,  
Մօրդ ասա կ'երթաս իշարա դէլեր, —  
Էժան լաթերով փախչիւ չի վայլեր:

Առնեմ քեղ հեծնեմ կարիճ երիվար,  
Պաղըդուն սուրս էլ կապեր մէջքէս վար,

Լոկ գուն գրկէ զիս՝ բնաւ թող մի տար,  
Ու թող գեղ գեղով ելնեն գան հաւար :

Քու բուրվառ ծծերն, քու աչերն վըկայ,  
Աշխարհ քեղ ձեռքէս առնող մի չը կայ,  
Հեծնեմ յերիվար, արշաւեմ ի վար  
Թող մեր ետև գան հարիւր ու հազար :

Աղջիկ ու աղջիկ, թէ գուն քաջն սիրես,  
Թագուհի կ'ըլլաս սրտիս կը սիրես,  
Իմ հոգու վրայ դիր քու գահ — աթոռ,  
Քեղի տամ սարեր ու ձորեր սինօռ :

b

Ա՛խ, մէջքդ է բարակ զինչ որ Զարքըզի,  
Բայց էնոնց ոչ մին հաւարի քեղի,  
Երեսդ է Գուռճու, բաժըդ ինկլիզի, —  
Դու իմ գոմաթն ես, կուգաս հետ ինծի :

Բերանդ է Հոռոմ, լեզուդ է Տաճկի,  
Թուխ գեղ աշուըներդ են Քրդու կաճկի,  
Դուն բոլորն էլ ես, ու կրկին Հայ ես,  
Ի աշխարհ, Արարատ չը կայ քեղի սկէս :  
Ծծերդ են ջուխտակ մարմար աւաղան,  
Վարդերու եղով լեցուն, զանաղան,  
Քու չունչդ է նեկտար, աչերդ են դինի, —  
Էդ դինուդ արժան լոկ քաջն կու լինի :

g

Է՛յ վերուց թոչող երկնքի հաւքեր,  
Երնէկ ձեղ, չունիք դուք սիրոյ վէրքեր,

Դուք կը ճըլուըլաք, կը թոչիք ի վեր,  
Սէր - սոկի - գնդակն ձեր սիրու չի ծակեր :

Դուք լոկ կը սիրէք արեւու չողեր,  
Մէկ եարի աշեր ձեր սիրու չէ տաղեր,  
Զեր վրայ լոկ կ'իջնեն երկնքի ցողեր,  
Սիրոյ ակնարկներ ձեր վրայ չեն մաղուեր :  
Եւ դու', ով կարապ, որ առանց մըրափի  
Աղու ձայնով մի կանչես ի ծովափ,  
Լալով կու խառնես գիշերն ցերեկին,  
Դու ի՞նչ տեղեակ ես սիրողի վէրքին :

Կանչէ՛ ու կանչէ այդ ծովուն քովեր,  
Ես ալ կու կանչեմ բայց մարդ չի լըսեր .  
Մինչեւ եարերուց առնենք արձագանդ  
Մենք ալ կանչելէն կը մեռնիք կ'երթանք :

Աղու են ճիշերդ, ու խիստ ցաւագին,  
Զէնիկդ կու մաշէ սիրողի հոգին, —  
Եկու գիշեր մի կանչէ եարիս մօտ  
Գէթ սիրոն կակուղնայ մինչեւ առաւօտ :

կ

Արեւուն ի տակ յայս անցնող աշխար՝  
Ցաւն ստեղծուած է այլ որի՞ն համար,  
Որու՞ն է լացը ու վէրքը որի՞ն .  
Հողեղէն մարդուն ու լոկ սիրողին :

Էս աշխարհս կ'անցնի, ու կեանքն էլ զինչ գետ,  
Մենք աշնան տերեւ քշուինք հովին հետ,  
Թէ ցաւը շատ է կեանքն է կարճատեւ,  
Երանի անոր որ կ'անցնի թեթեւ :

լ

Գիտէք վաղ արեւ պիտի տայ ճաճանչ,  
Ու վաղ տերեւը կը մընայ կանանչ,  
Ու վաղը մ' ըն է լուսինն հիասքանչ,—  
Ու վաղ ի՞նչ կ'ըլլայ, եա՛ր՝ քու ծոցն ու լոնջ :

Զորցած ծաղիկը կը ծըլի կրկին,  
Բայց ետ չդառնար մեռնողի հողին,  
Ներկան ոսկի է համբոյր սիրողին,  
Քանի որ անձը չի տուեր հողին,

Տու՛ր, ու տու՛ր, համբոյր քեզմէ ուղողին,  
Տու՛ր, ու տու՛ր հոգւոյս շրթունքիդ օղին,  
Տուր ինծի վարդերդ, իմ հոգուս րեկոր,  
Քանի էնոնք էլ տի թոռմին մէկ օր :

թ.

Քանի գարուն, կայ ու գարնան գեղեղ,  
Եկու որ սիրենը ու ապրինք մէկան,  
Աշուն երբ թփերն թափին երերուն  
Կարօտ տի քաշենք այս կարճ օրերուն :

Արի որ նստինք թաւերուն ի տակ,  
Վաղուն ջրերէն առնենք մեր պապակ,  
Թող թոչին հովերն, թող պարէ տերև,  
Ու արեւն խնդայ մեր գլխու վերե :

Թիթեռն կու խայտայ, գառըն կու մայէ,  
Մերն ալ սիրելուն ժամը հիմա է,  
Շնչաւորին ու անշունչին ի հետ,  
Մեր հոդիք խառնենք ու խնդանք յաւէտ :

Ճ

Բարձանց ձիւները հալին չողերէն,  
Ու վար կու վաղեն լերանց կողերէն,  
Հովերն կը թըռին անտառէ անտառ,  
Հայրենի աշխարհ դարձած է ծիծառ :

«Գարուն է» կ'երգէ ծիծեռն վերստին,  
«Գարուն է» կ'երգէ սարեկն վեր սստին,  
«Գարուն է» կ'երգէ սլապուլն աղէկէզ,  
«Գարուն է» կ'երգեմ ես էլ էնոնց պէս :

Թուշուններն համայն գովեն բնութիւնն,  
Բայց անկից ալ վեհ կու թուխ ինձ դուն,  
Ով դու բնութեան դիցուհի շըքեղ,  
Ու ես քեզ կ'ուղղեմ իմ հոգուս գեղգեղ :

Քեղի կը ձօնեմ քընարիս տաղիկ,  
Ով վարդ վարդերու, ու ծաղկանց ծաղիկ,  
Շաղի ու շողի մայր ու թագուհի,  
Ու լուսոյ փրփուր, ու բոյրի ալի : —

Դէմքըդ պայծառ է քանց աւօտն դարնան,  
Ջըրի խոխոջէն անուշ է քո ձայն՝  
Ծիծաղըդ իրեւե արեւու փրփուր,  
Շունչըդ Մայիսի խնկահոտ զեփիւռ :

Շուշանն կու պազնէ քու մատներդ նազիք,  
Մանիշակն աչքերուդ ծառայ է հեղիկ,  
Գոյները քեզմէ կը խպնին, հոգիս,  
Դու ես իմ գարունն, ու դու իմ Մայիս :

ԺԱ

Երէկ երեկոյ ու գիշերն ի բուն,  
Աստղերն հակեցի կէս քուն ու արթուն,  
Անհուն գիշերը դաշտին մէջն էի  
Թաւերուն ի տակ կը մրմնջէի:

Հաւ-խօսոց ի դէմ ի գեղ նայեցի,  
Ճետեր խօսեցան, ու ես դողացի . . .  
Սիրոյ ժամին էր որ կու մօտենար,  
'Ի արտառուք աչքերէս կը հոսէր ի վար:

Հաւքերն խօսեցան, լեցուեցան յափեր,  
Զայն տուաւ անտառ, ձայն տուին թփեր.  
Պլպուլն էլ իմ քով վաղուց էր առած՝  
Թուէր իւր հոգին քանց իմն էր վառած:

Ու ահա տեսայ բացուաւ աղօթրանն՝  
Իմ եարն երեաց մարգերուն վերան,  
Եկաւ իր պատկերն նայեց ի յառուն,  
Ու գընաց նստաւ ինձմէ ի հեռուն: —

Ի զու՞ր հոկեցի գիշեր մի անհուն,  
Եւ ի զու՞ր կեցայ թաւին տակն անքուն,  
Իր գալուն յցսերս ալ անցան ի զուր,  
Զի թէև եկաւ, չեղաւ ինձի հիւր:

Ու պիտի հսկեմ դեռ շատ գիշերներ,  
Ու ամրող գարուն տի կենամ ի լեռ,  
Ու ամէն առտու արեւուն ի դուռ  
Մունկի պիտի գամ — ու թերես ի զու՞ր . . .

ԺԲ

Ա՛խ, ո՞վ է քու մայր, եւ ու՞ր տեղ ծընար,  
Ուսկի՞ց էր եկար էդ բօյովդ չինար  
Ու իմ դէմս ելար էս գարնան ի հետ,  
Զիս մոլորցուցիր, դու դարձար ի յետ:

Աստղերուց ինկար՝ թէ ծովէն ծընար,  
Յանկարծ դէմս ելար ջուրերուն քենար,  
Զիս ետեղ առիր ու հեռուն գացիր,  
Մազերդ վեր մէջքիդ թողած ցան ու ցիր:

Ես կաքւու ելայ ու կաքաւ չըկար,  
Գարնանս հետն եկար՝ լ իմ ճանբան ընկար,  
Զիս գլխէ ըրիր՝ քու արեւ վըկայ՝  
Ետեղ քաշեցիր, ու փորձանք ինկայ:

Աչքիդ գեհնէն փրցուցիր մէկ կայծ՝  
'Ի իմ սրտիս ի մէջ նետեցիր յանկարծ,  
Ու հեռուն կայնար ծոցըդ ցուցուցիր,  
Վեր հոգուս մաղմաղ կըրակ ցանեցիր:

Ուսկի՞ց էր եկար, արեէ՞ն ծընար,  
Ոսկի թեսերովդ փրցար ընկար վար,  
Ու զերդ թիթեռնիկ թըռար տեղէ տեղ,  
Կըրակ ձըգեցիր յիմ հոգին անմեղ:

Է՛հ, ուստի գընա՛, թըռի՛ր թիթեռնիկ,  
Միշտ հեռուն, հեռու՞ն, ծաղկէ ի ծաղկիկ,  
Ա՛ռ հոգիս կապէ ճերմակ ոտքերուդ,  
Անհոգի թող զիս, ու գընա՛, անգութ:

ԺԴ

Քանի որ այդպէս դուն չես սիրեր զիս,  
ինչու աչքերուս քունը կը տանիս,  
չեռուն կու կայնիս կը խնդաս յուշիկ,  
ինձի ցոյց կուտաս ծըծերդ անու չիկ:  
  
Կամ անցիր գընա կամ եկուր ու կաց,  
կամ եկուր յիմ գիրկ կամ անցիր ի բաց,  
կամ գոցէ ծըծերդ կամ թող համբուրեմ,  
իսպէս էրերուն քանի՞ համբերեմ:

ԺԴ

Եթէ չես սիրեր թող զիս ու փախի՞ր....  
ինձի կը բաւէ ոտքերուդ մոխիր....  
Որ հողն որ կոխես պիտի համբուրեմ,  
չոն ժամ տի շինեմ ու մոմ տի բերեմ:  
  
Անցիր ի դաշտերն չոր անապատին,  
կոխէ հողերուն՝ թող մեռոն հոտին,  
Շունչըդ տուր օդին՝ մաքրէ մթնոլորտ,  
Հովին տուր շորերդ՝ խնկարկէ բոլորդ,  
  
Որ ես երբոր գամ քո ետեղ ի ժուռ  
Օրեր շաբաթներ ի դաշտերն անջուր՝  
Այն հողերն առնեմ դլխուս լեցունեմ,  
Այն հոտերն խըմեմ սիրտս զովացունեմ:  
  
Թող գէթ վայելեմ քու ոտքիդ մոխիր,  
Ա՛մ, զիս հանդիստ թող, ու մի նախանձիր,  
ինչ հոտ որ ծոցէդ թափի ցանուցիր,  
Ջանոնք ինձի թող ու հեռուն անցիր:

Դաշտին մէջ երբ ջուր մ' տեսնես, սիրական,  
կուա էնոր մէջ երեսդ պատուական,  
Որ ես գամ բերանս գնեմ վեր ական,  
Խըմեմ, չորցունեմ ջուրն անմահական:

Անցիր, ու գընա եթէ գութ չունիս,  
Օդէդ ու ջըրէդ դէթ մի զրկեր զիս,  
Ու մի չարկըմիր երբ լուսուն ի գէմ,  
Ռունդերս տամ օդին շունչըդ հոտոտեմ:

ԺԵ

Թէ ունքերդ ամալ են ու երեսդ լուսին,  
Թէ կայծակն է շողն քո աչաց լուսին,  
Թէ ձերմակ ամպիկ որ կայ լուսնին քով,  
Քո ճակտին կապած լաթն է ծովերով:

Եթէ արշալուսն է քո մանր ժպիտ,  
Վերջալոյսն վառ վառ վարդն է քո այտիդ  
Ծոցդ է ծիր կաթինն՝ լոյսերու ալին,  
Ուր տեղ երկնային դունտեր թաւալին,

Ուստի հեռանաս ուր որ ալ կ'ուզես՝  
իմ գլխուս վերեւ միշտ կը անենեմ քեզ,  
Գիշերներ պիտի նստիմ միայնակ՝  
Ու զզքեզ յիշեմ երկնքին ի տակ:

Ու աչերս տնկած ի կապոյտ կամար,  
Պիտի ըսպասեմ լուսնակիդ համար,  
Բարի գալդ երգեմ ոսկի քընարով՝  
Երբոր կու ճեմես երկնից կամարով:

ԺԶ

Բայց ահա աստղերն ծագեցան յերկին՝  
Ու քեզ կարօցայ, —կու կանչեմ կրկին.

Զի այս օդն ու ջուրն պատմական հողին  
Մեղք է վայելել առանց սիրողին:

Գիշերն անուշ է Նեմրուտայ հողին  
Արի երկընանք իր կանչուտ կողին.

Վաղ թուփն կը դեղնի՝ ծառն կու մերկանայ,  
Ու մէկ կը մեռնի ու մէկ կը մընայ:

Մեր մէկ կողմ Գրգուռ ու մէկ կողմ Սիփան,  
Մէջն ալ Ախլաթի ծովն է ծըփծըփան,

Մեր հարց երկիրն է, հին քաջաց վայել,  
Կ'արժէ գիշերանց նստիլ ու նայել:

Ահա այդ ձովուն ալեակք կու չարժին,  
Ուր տեղ մանր ծագեր լողալ կը վարժին, —

Ահա՛ կը ծըփայ, ահա կ'երերայ,  
Արցունք կու թափէ իր ափանց վերայ:

Հեռուն բերդեր կան, անտէր, աւերակ,  
Էսդին սուրբեր կան բարձրերուն ի տակ,

Ու ծովուն ճիշդ յափ՝ սգաւոր, շըքեղ՝  
Կիսաւեր Ախլաթն կու բաղմի ահեղ:

— իմ սիրտն ու հոգին հողերուդ մատաղ,  
Ախլաթ, ո՛հ, Ախլաթ, ... դու ինկա՛ր... աւաղ,

Ու՞ր են մեհեաններդ, ու՞ր է քու տաճար,  
Ու՞ր են Մայիսի կուսերդ շար ի շար . . .

Դուն սիրողներու մայրն ես ի հնուց՝  
Ստինքիդ կաթը կորիւններ սնուց,

Ախլաթ, ո՛հ, Ախլաթ, հողերուդ մատաղ,  
Ու՞ր են կարիճներդ, ու՞ր կուսերդ չքնաղ: —

— Եկու՛, սիրելիս, այս լեռան ի քով,  
Մեր սուրբ մայրիկը դիտենք գիշերով.

Քանի գարուն կայ ու գարնան գեղգեղ  
Եկու որ ուխտենք ու ապրինք էս տեղ:

Սիրողն լեռներու տէրն է պայաղատ,  
Սիրողն գիւցաղանց զաւակն է աղատ,

Սիրողն կը սիրէ իւր հողին վերայ,  
Քանի հոն չունչ կայ ու թուփն կ'երերայ:

Հապա մի՛ յանձներ զիս վառ աստղերուն,  
Ու դու մի երթար ինձմէ ի հեռուն.

Քանի գեռ պլպուլն կ'երգէ զիր գեղգեղ  
Եկու գըրկուինք ու կենանք էս տեղ:

ՄԻԱՄՈՐ

Երբ Մայիսի գիշեր է զով՝  
Հօտն կը պառկի ջըրերուն քով՝

Ու շեփորներ կը զըլզըլան  
Մայիսից հետ գառան, ու լան:

Հոն եկ, Սէր իմ, թաւերուն տակ՝  
Ուր՝ սիրայնոց կանթեղն՝ լուսնակ

Կը կախուի ճիշդ զէնիթէն ցած:  
Հոն եկ՝ ընկիր իմ գիրկը բաց:

Մօրմէմ՝ ի զատ ո՞վ ունիս տուն.  
Անոր խօսքին մի անսար դուն.

Քեղի նըման՝ երբօր կոյս էր՝  
Նէ ալ տունէն փախչիլ կ'ուզէր:

Ծաղկէ՝ խոտէ մեղ անկողին  
Պատրաստ կայ անդ լերան կողին:  
Եկ, քովէ քով պառկինք հողին  
Աշեր յառած լուսնի շողին:  
  
 Հո՛ս բնութեան յանուշ օր' բան,  
Ուր հովերը կը գուրգուրան  
Մէկտեղ ննջենք՝ ձեռս գլխուդ տա՛,  
Մինչև առառ, արեւածագ:  
  
 Մեր ստքերէն քիչ մը հեռուն  
Տի գըլգըլայ անուշ առուն՝  
Եւ մեր գլխուն պիտի վերեւ  
Երդէ պլառուն իթաւ տերեւ:  
  
 Բոպիկ ստքիդ ծաղկէ կօշիկ  
Շինեմ քեզի՝ հագիր յուշիկ,  
Ու յամիկէ վղիդ վըզնոց  
Հիւսեմ, զարդ' ըեմ միչեւ քու ծոց:  
  
 Ու վարդերէ պսակ վարսի՝  
Ինչ որ հարկ է մի նոր հարսի,  
Ճակտէդ կապեմ կանանչ ծոպեր,  
Ու թող իջնայ մինչեւ կոպեր:  
  
 Ծըծիկներէդ շրթնակարօտ  
Անմոռուկներ կապեմ նարօտ,  
Որ լուսնակէն չառնես նազար,  
Ու երկընքի աչքէն հաղար:  
  
 Այսպէս հագուած՝ շըքուած քնքուշ  
Ինկիր քովիկս, քուն լեր անուշ,  
Ի աստղամամուկ երկնից վըրանն  
Թող տարածուի հոնքո վըրան:

Դէ՛չ եկ, սէր իմ, եթէ կամիս,  
Սիրողներուն է աս ամիս,  
Որ քիչ օրէն կ'ըլլայ անհետ,  
Մաղիկ կեանքն ալ տանելով հետ:  
  
 Գարնան գիշերն մի կենար տուն,  
Պառաւ մօրըդ մի անսար դուն,  
Նէ ալ երրոր քեզ պէս կուս էր,  
Սիրողին գիրկն թառիլ կ'ուզէր:

ԵՍ ՈՒ ՀՈՎՈՒԶԻՆ

Մայիսի երեկոյ մ'էր.  
Քուն լինէին կոկոններ,  
Լուռ էր ամբողջ տիեզերք  
Սիփնայ Ծովուն վեհ եղերք:  
Բայց մարմանդէն լոկ՝ յուշիկ  
Մէկ ձայն կուգար անուշիկ:

Հօտ մը ան տեղ կը մայէր—  
Կոյս մ'ալ նստած կը նայէր  
Սարաւանդէն դէպի ջուր,  
Խւր արծուի աշօք սուր:

Ծծերն զերդ նուռ երերուն՝  
Բացած տուած հովերուն.  
Ու հառաջէն անդաղար  
Կուրծքին կամարն կը թնդար:—  
Նէ հօտէն զատ նստած էր՝  
Արդեօք ի՞նչ կը մըտածէր:  
Նէ ունէր կարճ մի հալաւ,  
Մինչեւ ծունկերն հազիւ բաւ,

Ու անկէ վար՝ քնքուշիկ  
Ոտքեր մ'ունէր անկօշիկ:  
  
 Շեփոր մ'ալ կար ինկած գող,  
Բայց չէր փշեր զայն՝ անհոգ,  
Խոկմունքերու մէջ վերին,  
Այժմ կ'ականջէր հեշտ ջըրին.  
Անհունութեան մէջ սուզած ....  
Արդեօք ի՞նչ էր իւր ուզած .... —  
  
 Տասն եօթ տարու ես յայնժամ՝  
Կ'որսայի հոտ տարաժամ,  
Աստուած վերէն ալ վըկայ՝  
Ասոր մէջը սուտ չըկայ:  
Մէյմը սրտոտ՝ մէյմ՝ դողով՝  
Ալ գընացի իրեն քով,  
Բան մը ըսի ականջէն ....  
Հառաջով մը իւր լանջէն՝  
«Այո՛» գոչեց, սրտաբուխ,  
Ի արցունք մ' կաթեց աչքէն թուխ....  
  
 Այժմ ես գիտցայ իւր ուզած,  
Ինչու իւր սիրտն էր յուզած:  
Ետքը՝ ծաղկէ անկողին  
Պատրաստեց նէ վեր հողին,  
Զիս անոնց մէջը դըրաւ,  
Ու ինք գընաց կաթ բերաւ.  
Ու հոն նստած քովէ քով,  
Կերցուց ինձի իւր ձեռքով: —  
Մահիկն յայնժամ կարմըրած՝  
Կամաց կամաց կ'իջնէր յած.  
Արդէն ուշ էր, ու յարօտն

Սդլած ու մունջ կենայր հօտն.  
Քանի մ'ասաղեր ալ ինկան ... —  
Հոտ նէ զըրի իմ ծնկան,  
Ու Շեփորն ալ տուի ձեռքն  
Ու ինքն անուշ սուլեց երգք: —  
  
 «Աղջիկ ինչի՞ ես լալիս,  
ինչի՞ էդաէս կու հալիս,  
Գիշերն ինչի՞ չ'ըլնիս քուն,  
Ճահիլ լա՞ճ մի կ'ուզես դուն: —  
Մազերդ յերկէն քու բաժին՝  
Քամուն ի հետ կու ժաժին,  
Ճակտիկ վըրէն արծաթ պուխ՝  
Հըմա էտ ին՛չ աչեր թուխ...  
Ծաղկանց մըջէն առընձին  
Լուսինն էլ մէկ քո անձին  
Վառուեր կայներ յէն կամար,  
Էլ գուն կուլսա ո՞ր համար: —  
  
 Աս եղանակն էր յուշիկ՝  
Որ կը փըչէր անուշիկ:  
Փըչեց, փըչեց վէտ ի վէտ...  
Մինչ ես գանգուռ մազին հետ  
Կը խաղայի, ու հեզիկ  
Կ'ականջէի իւր միւզիք:  
Սարաւանդին գահէն վար  
Ծովուն կուրծքը կը հեւար.  
Ասուպներու նետերն բոց  
Կը ճեղքէին ջըրին ծոց:  
Անտառներէն ու սարէն  
Փրցաւ զեփիւռ մ'ալ նորէն,  
Տերեւներուն փսփըսուք

Տուաւ, ծաղկանց արտըսուք . . . :

Այժմ երկուքնիս ալ յուղուած —  
Արդեօք ի՞նչ էր մեր ուզած . . . :  
Թողուց շեփորը մէկէն՝  
Ու կամացուկ մ' իմ ծունկէն  
Քովիկս իջաւ Վառվառի. —  
Առջին համբոյրն հոն առի . . . :  
Սրտասուեցինք . . . խօսեցա՞նք . . .  
Վերջ ձեռքերնիս դէպի վանք  
Վերցած՝ ու դէպ յԱղօթ'րան՝  
Երդուեցանք մէկ բերան:  
Նէ իմ համբոյրն դարձուց ետ՝  
Կըրակ ու բոց շրթանց հետ:  
Ետ զրկեցի իւր համբոյր.  
Ա՛հ, ետ եկաւ հազար, բիւր . . .  
Համբուրեցի ոտքն ու ծունկ,  
Դուր որ մերկ էր — աչքն ու ունք,  
Անկէ լանջը, բայց, աւա՛զ,  
Որ չուտ ինկայ հոն նուաղ . . . .  
Զեռքերն ձգած իմ վզով՝  
Հազար ու մէկ նազերով,  
Նէ քնցուց զիս ծըծին մօտ.  
Մէյմն ալ զարթայ — առաւ՛օտ . . . .

Հօտը կը մայէր կրկին՝  
Ֆոպիոս զարթած էր յերկին՝  
Ու թաւերէն զիլ ու զիլ  
Զայն տայր ժամկոչն մեր պիլպիլ.  
Մենք կըրկուած դեռ այն տեղ  
Հրեշտակներու պէս անմեղ:

ԱՌԱԽՈՅ ՄԱՍԵՍՅ

Հա՛ . . . առաւօտեան պաղ քամին  
Փըշեց գռնէն արեւելից,  
Բոյրով, հոտով չորս դին հլից . . .  
Իւր հեւքին հետ մարդրիտք կ'ընկնին :

Թռէ՛ք, թռչունք, կատարս նոճեաց,  
Եւ գուք, սարեակք, երգ ի բերան,  
Դիտել բացումն ոսկի դըրան.  
Ահա արդին ծագի Մասեաց :

Եկէ՛ք, կոյսեր, տակն հովանւոյն,  
Եւ գուք, հայոց քաջ պարմաններ,  
Պար բռնեցէք հոս ձեռն ի ձեռ,  
Յառաջ սիրոյ աստածուհւոյն :

ԻՄ ՀԱԽԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԻ

Որ էր, որ է՝ որ պիտ' ըլլայ  
Տիեզերքն է, այլ ոչինչ կայ.  
Որբան կ'երթամ իմ մաքով նեղ,  
Ինքն ալ հոն է, ու ամեն տեղ:  
Սկիզբ չունի, գոյ շեկաւ ան,  
Զի չի ջնջուիր եւ ոչ մի բան,  
Վախճան չունի, չոչընշանար,  
Լոկ կը շարժի կը փոխուի յար:  
Ինքն է արդիւնք, ինքն է պատճառ  
Զի իրմէն զուրս պատճառ շկար:

Զի գործք սերունդ է պատճառի,  
Ու նըմանէ նըման սերի :

Թէ պատճառ կար ափեղերքին՝  
Նա նըման էր իւր արդիւնքին,  
Չեւով, կազմով որքան հեռին՝  
Կը պատկանէր եւ նոյն սեռին :

Արդ ամբողջը նիւթ է՝ մի տարր,  
Եւ իր պատճառն նիւթ պիտ' ըլլար,  
Այս նիւթին հետ կայ զօրութիւն,  
Բայց չէ անի զատ գոյութիւն : —

Թէ վերջապէս կայ մի Աստուած,  
Ես չեմ գիտեր, ու չեմ տեսած.  
Թէ կայ հոգի, 'ւ անմա՞հ է ան,  
Տարակուսի մէջ եմ լըման :

Զի շատ մարդիկ թաղած ենք փոռ,  
Եւ մէկ մի ետ չեկաւ, ափսո՞ս,  
Եւ մեր ողբն է որ՝ լոկ, նորէն  
Ետ կուգայ մեզ կամարներէն :

Մահէն վերջը, մարմնէն ազատ,  
Պիտի ապրի՞ հոգին ալ զատ,  
Գիտակցութիւն պիտի տեւէ՞,  
Փաստ մը չունինք մենք ոեւէ :

Միայն մէկ բան գիտեմ աղէկ,  
Թէ «մահ» ըսուած չը կայ երբեք,  
Թէ ես էի ու պիտ' ըլլամ  
Միշտ բնութեան հետ — ալ ինչու լամ :

Ի ի՞նչ է մարմին՝ հոգի թէ ոչ,  
Որ անմահ է, մեռած կամ ողջ.  
Հոգի ունին նիւթերն համակ,  
Ու մեծ հոգի մ'է բացարձակն :

Իմ հաւատքըս այս է շխակ,  
Քանի որ կանք այս ձեւին տակ  
Պէտք է ապրիլ, պէտք է սիրել,  
Ու հետք ձգել մարդավայել :

Մենք իտէալին պէտք է ձգտինք,  
Ի՞նչ հոգ գժոխսք կամ թէ երկինք.  
Վախով մարդ մը շըլլար բարի,  
Քաջերն են միշտ առաքինի :

Աչքեր ուղենք մենք դէպի վեր,  
Ուր կան վեհանձն արեւ, աստղեր,  
Սորվինք ապրիլ վեհանձն ու քաջ,  
Երբեք չընկճիլ մահու առաջ :

Քալենք, քալենք մինչեւ վախճան,  
Անձին, ազգին ու մարդկութեան  
Ազատութեան ձգտինք անվախ,  
Երբ մահն եկաւ՝ ննջենք խաղաղ :

### ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Բանաստեղծ, ծնած հանճարի թեւով,  
Մանկութիւնդ անցած յոյսով, երազով,  
Բայց քու յոյսերըդ ցրուած են վաղուց,  
Վաղուց կըած ես ցաւի վշտի տակ,  
Ալ ի՞նչ աշխարհէս դու ձեռք չես քաշեր :

Երէկ պատանի՝ այսօր տարիքոտ,  
Երէկ յոյզերով թուղթեր գրեցիր,  
Երէկի թուղթերն այսօր վառեցիր.  
Ալ բոցն ալ շիջաւ սրտիդ կրակին,  
Բայց ի՞նչ յոյսերով դու կ'ապրիս կրկին։  
  
Դու թուղթ ընտրեցիր ստակի փոխան,  
Քու շահդ ուրիշին զոհել ուղեցիր, —  
Աշխարհս ստակով կը դառնայ եղեր —  
Հացին, թղթին ալ կարօտ մընացիր.  
Բայց դեռ դու ի՞նչ է կերաղես կրկին։  
  
Քեզմէ շատ առաջ Հայ ազգին մէջը  
Դուրեանը ծնաւ, մի հոկայ հանձար,  
Ազգն ալ խաղաղ էր դեռ այն ժամանակ,  
Նա ալ յուսահատ փախաւ աշխարհէս։  
Ու դուն ի՞նչ յոյսով դեռ կ'ապրիս կրկին։  
  
Քսան'րորդ դարու ոկրպն ենք հասեր,  
Ազգին արեւն ալ տակաւ կը մարի,  
Քու անունդ կուղես կտակել ազգին,  
Բայց ազգն ալ այսօր քեզ հետ կը մեռնի,  
Ալ դիրք կը գրես դու որո՞ու համար։  
  
Անրախտ որդի մ'ես անրախտ ազգի մը,  
Քու յոյսերն երբեք իրաւ չեն դառնար —  
Ազգատին ոսոխն հանձարն է միայն. —  
Ո՛չ, հացիդ ճամբան նայէ կամ մեռիր,  
Ալ ի՞նչ կը գրես կրկին ու կրկին։  
  
Սիրտըդ կը հալես, կեանքըդ կը մաշես,  
Եւ ինչ որ կուղես չես կրնար գրել

Զի կեանքի հոգերն ըզքեղ խեղդած են,  
Եւ 'թէ գըրես ալ՝ ի՞նչ արժէք ունի.  
Ո՛չ, հացիդ ճամբան նայէ կամ մեռիր։  
Ովկ անբախտ որդի, ովկ Հայ բանաստեղծ,  
Դուն կրնաս ապրիլ ուրիշի նըման։  
Թէ լոկ գրիչին ու գրքին տաս վերջ.  
Այս է իմ խօսքը քեզի յաւիտեան,  
Ապրէ քու անձիդ համար միմիայն։  
  
ՄԱՀԱ

ԱՏԼԱՆՏԵԱՆԻ ԿՈՒՍԻՆ

Մայիս է, արեւն կը ծնի անդրանիկ,  
Իւր շողերը կ'սկիեզօծեն տիեզերք,  
Ու կը հանդչին Ասլանտեանի խոնջեալ գիրկ.  
Լուսէ էակ մ'է հոն ինկած ջուրին եզր...։  
  
Մարմար վզզովս մազերն ինկած են իւր գոգ,  
Ա՛հ, կը հետայ, չունչ մը կ'առնէ հեկեկով,  
Սրունքներն բաց՝ տարածուած են թոյլ, անհոգ.  
Հիւանդ է նէ, վէրք մը ունի կողին քով...։

Կուրծն կիսաբաց՝ զովացնէ ի մեղմ հով,  
Ու ձեռն ի ծնօտ՝ ինք կը նայի միշտ ջրի՞ն.  
Կարծելով թէ մարդ մը չըկայ իրեն քով.  
Ծաղիկներու մէջ երկնցած է հուրին։  
  
Ծղարչներուն տակէն ծիծերն կը շողան,  
Տատրակի պէս սիրտն արոփէ ել ու էլ,

Բարակ հովէն ձերմակ զիստերն կը դողա՞ն...  
Կոյս մ'է, կ'այրի, կը տառապի սիրոյ մէջ :

Ամերիկեան դստրիկ մ'է ան դեռատի,  
Ու անփորձ է, դեռ կը չիկնին իւր վարդեր,  
Իւր ցաւերը չուզեր պատմել անհատի,  
Կոհակներուն հետ կը խառնէ իւր դարդեր :

Եղնիկ մ'է նէ որ սրտին մէջ նետ մ'ունի.  
Այսպէս կանուխ զինք խոցած են ձգած վար,  
Ու մենութեան գիրկն ինկած է կը հատնի.  
Մահու դուռն է, բայց տակաւին սիրահա՞ր :

Անհուն տենջ մը ներա հոգին կը յուզէ —  
Ա՛խ, աւիւնի տղրուկ մ'է նէ, ու անդութ,  
Ծարաւի է, 'ւ եթէ թողուս նէ կ'ուզէ  
Ծծել, խմել վերջին կաթիլն քու հոգւուդ :

Շրթունքներէն մեղր ու համբոյր կը ցողէ .  
Բայց արդէն նէ յուսահատ է, ցաւալի'...  
Ու պաշ քրտինքն ներա ճակատն կ'ողողէ,  
Կամաց կամաց մոմի մը պէս կը հալի....:

Ու վերջապէս լռութիւն մը կը տիրէ....  
Կոյսը կ'ընկնի մէկ չուշանի մը նման....  
Կոյսը մեռա՛ւ...բայց դեռ կ'ըսես կը սիրէ'....  
— Մահու տխուր թմբուկ մ' զարնէ ովկէանն....:

ՎԱՐԴԻՆ

Արդեօք ինչ՞ու այդպէս, վա՛րդ,  
Մելամաղձոտ կ'երեւիս,

Ու չես ժպափր գուն զուարթ,  
Հսէ՛ ինծի, վիշտ մ'ունի՞ս :

Ինչ՞ու, ըսէ՛, դեռատի  
կեանքըդ թօշնել ուզեցիր,  
Արդեօք ըզքեզ սիրողի  
կամքին այդ բանն հարցուցի՞ր :

Թէ Քեզ պաշտող մ' չը գտար  
Ու գլխիկոր, տրտմայոյդ՝  
Թարշամեցար, ինկար վար,  
Ո՛վ մենաւոր ծաղիկ-կոյս :

Քեզի նման, ա՛հ, ես ալ  
Սիրող չունիմ մինչեւ ցարդ,  
Իմ քովս ուրեմն կրնաս գալ,  
Իմ քովս ապրիլ, վայրի վարդ :

Եկուր ինծի դուն, ծաղիկ,  
Գուրգուրանօք պիտ' սեղմեմ,  
Կրծքիս վրայ քեզ գողարիկ  
Քեզ խամրելէ պիտ' փրկեմ :

Թօշնած թերթեր քոյ նորէն  
Պիտ' թարմանան Լիայոյս,  
Ծիլերդ բացուին ու բուրեն  
Թրթոումներովն իմ հոգւոյս :  
ՄԱՂԱՔ. Գ. ՊէրՊէրեԱն

ԳԻՇԵՐԻ

Կապոյտ երկնից վրայ թուխ ու մութ ամպեր  
Մինչ կը դիզուէին հոն կուտակ կուտակ,

Բարակ անձրեւի գոհար կաթիլներ,  
Վար թափթփէին տխուր, շարունակ :

Գիշերուան հանդարտ լոռւթեանը հետ  
Մեղմ՝ հով մ'ալ բլրէն հեղիկ կը փչէր,  
Կանաչ խոտերուն ծածանքներն վէտ վէտ  
Ալիք կուտային, սիրսս կը յուզուէր :

Ու հոն թաւերէն, թուփերէն բեհեղ  
Հովին պէս հեշտօրօր մէկ շունչ մ'ալ մեղմիկ  
Մօտեցաւ ինծի, փշեց հեղ ի հեղ —  
Հովին պէս հեշտօրօր շունչդ էր անուշիկ :

Լուսինն ամպերու պարուրող քօղէն  
Յանկարծ դուրս եկաւ՝ շիկնոտ հարսի պէս,  
Գիշերն պայծառցաւ արծաթ չողերէն —  
Ո՞հ, ինձ մօտ էիր, ու տեսայ ըզքեղ :

Յայնժամ իմ շուրթը սիրոյ հեշտ դողով՝  
Սնխօս ու անձայն՝ մօտեցաւ նորէն՝  
Դըպաւ անուշիկ շրթունքներուդ դով՝  
Համբուրեց անոնց թաւիշն յամբօրէն . . . —

ՄԱՂԱԲ. Գ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԱՌ ՄԱՀԱՐՁԱՆ

Բանաստեղծի մ՝ անուան համար  
Դու դաբերով կանդուն վըկայ,  
Հոէ ինծի, ո'վ դու մարմար,  
Զորցած ոսկորն հաճոյք կ'զգայ . . . :

Երբոր դեռ ձայն կուտար քընար,  
Երբոր դեռ սիրան կը տրոփէր  
Անյուսութեան եղբն դողահար,  
Մարդ մը ըզքեղ դեռ չէր կոփեր :

Ո՞հ, վա՛ր եկուր այդ շիրիմէն,  
Դու կը ծաղրես անոր անուն .  
Մարդ մը դեռ ողջ պէտք է յարգեն .  
Քու փառքն ի՞նչ փոյթ ոսկորներուն :

Երբ հոս վշտացս չըլլայ մեղմող,  
Երբոր կտրի թելն քնարիս,  
Երեոր ես ալ մտնեմ ի հող,  
Չի գաս կանգնել իմ սնարիս :

### ԱՍՏՂ ՀԻՒՍԻՍԻ

Լուսոյ աստղն է որ հեռուէն կը վառի,  
Առաւօտ է, պիտի ծաղի արշալոյս,  
Թէ իմ աչքին վրբին փայլն է կը սառի,  
Ու ցնորք է որ դեռ կ'ուզեմ տեսնել Յոյս .  
Ահա ոսքիս քովլը ովկէանն կը գոռայ,  
Տիեղերը համակ պատած աղջամուղը,  
Գերեղմաննոցն կը յօրանչէ, ու կ'ոռնայ,  
Ու մեռելներն գունդ գունդ շարուած են իմ  
շուրջ :

Երկա՛ր եղաւ, տառապալի, այս գիշեր,  
Մի յուսահատ կեանքի գիշերն է ասի .  
Աչքըս տընկած միշտ կը նայիմ դէպի վեր,  
Ոտքըս կոխած անդունդներուն քառսի :

Գամքին ուժը երկաթէն շատ կը տոկայ,  
Բայց փոս մը կայ ուր կը փշրի ամեն բան.  
Թէ կուրծքիդ մէջ գէթ աստղի մ'ալ լոյսն չըկայ  
Ա՛լ կ'իջնաս հոն . . . . Անյուսութեան գուրն է ան :

— Լոյս, լոյս, ո՞հ, լոյս . . . . եր՞ր պիտ' բացուի  
վաղորդայնն . . . .  
Հոգիս արդէն վիհերուն մէջ կը սուզի .  
Գէթ լոյս տեսնեմ ես ի մահու հուսկ վայր .  
Կեան —  
Քե՛զ կոպասեմ, ելի՛ր, ով աստղ հիւսիսի :

### ՀԱՅ ՄԾԱԿԻՆ

Գարնան առուներն մեղմիւ կը սահին,  
Զայներ կը լըսուին բըրիչին, բահին,  
Արեւուն շողերն դաշտերն կ'ողողեն,  
Ու շոգի կ'ելլէ գետնէն ու հողէն :

Վարեցէք հողերն՝ դարուն է նորեկ,  
Յանեցէք կրկին գըլգիլն ու կորեկ,  
Մի՛ թողուք ձեր հողն, կեցէք 'ւ այս տարի,  
Յանեցէք արտերն ցորեն ու դարի :

Ո՛վ դուք մայր-հողի հարազատ լաճեր,  
Հայութիւնն ձեղի յառած է աչեր.  
Դէ՛հ, ցանեցէ՛ք, քաջեր . . . .

❖ ❖ ❖

ԾՈՎՈՒ ԿՈՅՍ  
Ա.

Տանուհնգի լի լուսինն  
կանգնէր Սիփինայ բարձր ուսին,  
Ասուպները օդաթառ  
Սուրանային բոցավառ .

Շողք փրփրէին, . . . . մարէին,  
Զուրն ու երկինք փարէին —  
կրկին հոս՝ ի վերջալոյս՝  
Զքեղ տեսայ, ծովու-կոյս . . . .

Ինկած լերանն ան կողին,  
Աչքըդ լուսնին ու շողին,  
Գիշերային այն զովուն  
Ականջ տայիր վեհ ծովուն :

Հրեշտակի պէս երկնցած  
Նուրբ լաթերովդդ դէպի ցած՝  
Բոպիկ ոտքերդ սպիտակ  
Թաղած էիր խոտին տակ :

Մոլորական աստղի պէս  
Քեզի գերի դէն ու դէս,  
Մոգիչ աչքիդ թելերուն  
Կապուած էի օրն ի բուն :

Ծովուն եզերք միայնակ  
Ժուռ կուգայի լուսնին տակ,  
Ա՛յս, փնտռելով, ու անյոյս . . . .  
Քեզ հոն գըտայ, ծովու կոյս :

Հեռուներէն, բայց անձայն,  
Հոն մեր աչքեր յառեցան . . . . ,  
Ա՛խ, կը խօսի ո՞ր լեզուն  
Սիրոյ դողի մէջ անհուն :

Ակնարկներէդ հըրացան  
Հոգւոյս խունկերն վառեցան,  
Ի անուրջներով խնկացան  
Ժամերն եկան ու անցա՞ն . . . .  
Լուսինն արդէն կ'իջնէր ցած . —

Եռղերուն մէջ անդրադարձ  
Կուրծքըդ անոյշ կը հեւար,  
Երբ բուլքերն ալ ինկան վար :

Քանի կուրծքըդ կ'ելլար վեր  
Այնքան հոգիս կը հալուէր,  
Քանի լանջքըդ կ'իջնար վար  
Այնքան սիրտըս կը դողար :

Շուքերուն տակ առանձին,  
Բայց միշտ ստրուկ քու անձին,  
Ես անբարրառ, անլեզու,  
Չիշեցի քեզ մօտ դալու :

Բայց շուտ զարթար հեղագին,  
Հեռ'ու, հեռ'ու եզերքին  
Աստղերդ դարձան ահաւոր . . . .  
Անդամ մըն ալ տեսայ որ՝

Մաղերդ մէջքիդ ցանուցիր՝  
Աւաղներէն նազեցիր,

Գացիր թառիլ կարապին  
Հետն' ո՞վ դիտէ ո՞ր ափին . . . .

Նորէն ձգած դիս մինակ՝  
Հոգիս առիր ոտքիդ տակ,  
Ու կոխեցի՛ր, չափեցի՛ր  
Երկնակապոյտ ծովուն ծիր :

Մարդդ արդէն ծընած հոտ՝  
Վանայ կապոյտ լըճին մօտ,  
Ու բաղերուն հետ սիրուն  
Քեզ յանձնած էր ջըրերուն :

Բայց, ո՞հ, ինչ՞ու, ո՞վ անգութ,  
Զիս կապած ես քու հոգւոյդ,  
Մինչ ուր որ դիս տեսնես դուն  
Անկէ փախչիս ի հեռուն :

Զիս կը թողուս համբուրել  
Տոտիկներուդ մանր հետքեր,  
Մինչ դու կ'երթաս ու անփոյթ . . . .  
Ինչ՞ու, ինչ՞ու, ո՞հ, անգութ :

— Ա՛խ, երբ բացուի հորիզոնն,  
Ու թռչուններն ժողուին հոն,  
Մէջմն ալ կանուխ՝ մութն ու լըս՝  
Երբ պիտի գաս, ծովու կոյս . . . .

Բ

Գիշերն այգուն դիջանէր . —  
Թորթոր ցողիկ մը կ'իջնէր

իւր գորշագոյն մեծ աչէն՝  
Բաժանումի մարմաջէն։

Լուսինն մերձ ի հորիզոն՝  
Արծաթ անձրեւ տեղայր հոն,  
Երբ դեռ կոկոնն կայր ի քուն՝  
Եւ պլառուիկն իրեն բոյն։

Այսպէս կանուխ մութն ու լոյս,  
Դուն հոն էիր, ծովու կոյս,  
Ընկողմընած ծառի մ' բով՝  
Կը յառէիր դէպի ծով։

Կապոյտն կապտիդ մէջ հալէր,  
Ծովն աչիդ մէջ թաւալէր....

Ու պատկերները կրկին  
Արտատպուէր ի յերկին։

Հոն, դուն ծովուն սիրահար,  
Իւ ես աչերուդ՝ դողահար....

Շուքի մը տակ կծկըտած՝  
Կ'աղօթէի առ Աստուած.... —

Իրաւ կանուխ դու կ'ելես  
Բայց ուր երթաս հոն եմ ես.  
Մոլորակի մը հանգոյն  
Ետիդ քարշիմ գամ անքուն։

Իւ արեգն երրոր կը ծագի  
Գանգուրներուդ մէջ ծաղկի,  
Մեղուի մը պէս վարսերուդ  
Կուզեմ փարիլ, ծըծել հիւթ։ —

Ինկած ծովուն անդ յեղեր,  
Ո՛վ գիտէ, ի՞նչ երազներ

Մտքիդ, հոգւոյդ մէջ շրջին,  
Ի՞նչ վեհ իսկմունք անրջին.... —

Ծովու ալեա'ց սիրահար ...  
Երկնից հիւանդ դալկահար,  
Մերթ ծիծաղիս ալեաց հետ,  
Մերթ կը սուզիս յանջրպետ ... :

Երազներուդ մէջ անմեղ  
Քեզ սիրողին չունիս տեղ,  
Քեզի համար մի փրփուր  
Սիրողէն հեշտ ու մաքուր։

Փրփուրներու', ծովու կոյս,  
Առաւօտու հրեշտակ, Յոյ՛ս,  
Աչերդ գարձուր մէյմի յիս,  
Տես փրփուրներն իմ կո' րծքիս։

Սիրտըս անհուն է քան ծով,  
Հոն սէրն բուրէ իրու հով,  
Հոն դուն կրնաս ապահով  
Նուրդ կապել հոգւոյս քով։

Հո'ն թէ ալիք մը յուզի՝  
Մի վախնար որ նաւդ սուզի,  
Դու տիրական նաւապետ՝  
Մոգել կրնաս կուրծն ու գետ։ —

Ինկած ծովուն ատ եղեր  
Տասնուեօթ ես՝ չե՛ս յիշեր ...  
Հոդ հնգամեայ տղու պէս  
Զուրն ու փրփուրն կը հսկես։

Թո՛ղ ջուրն ու ծովն առանձին.  
Ու դուն գարձիր իմ անձին,

Հասուն հասակըդ յիշէ . —  
Տանուեօթէն վերջն . . .ու՛շ է . . . :

գ

Արեւն կայնէր դէմ սարին  
Գարնան անուշ կէսօրին,  
Վերէն մաղէր ոսկի բոց  
Վար ջըրերուն յարծաթ ծոց :  
  
Անուշ ջուրը գըլգըլար  
Քարն ու թուփը կը լուար : —  
Վըր էն ափան կանաչիկ  
Պառկած էիր դու, աղջիկ :  
  
Եղորերուդ մէջ թուլ, յուշիկ  
Քամին փըչէր ֆչ Փչիկ.  
Ծըծերդ անուշ տեսայ բաց  
Սիրտս ու հոգիս սրսըփաց :  
  
Հըմա գու իմ հառաջին  
Ուշ չի տուիր . քու առջին  
Թաւերուն մէջ՝ ծաղ կասէր  
Մէկ պլառու մի տաղ կ'ասէր :  
Էն էլ ինձի պէս մենակ էր,  
Հազար ու մէկ դարտի տէր.  
Կէս քուն 'ւ արթուն՝ ծովուն քով,  
Զէն կու լըսիր երազով :  
  
Թիթեռնիկի պէս անմեղ՝  
Թառած էիր դու էն տեղ,  
Կապուտակին քովն անծիր  
Չ'իտեմ ի՞նչ էր կ'երազիր :

Ճակտիդ քեթրած արախինն  
Գաթ գաթ մրջան քու լանջին,  
Ջըլֆերն երկու ակընջիդ,  
Մաղերն արձակ վըր մէջքիդ :  
  
Լսպէս ընկած ի գետին,  
Ջեռքըդ դըրած ծընօտին,  
Կապուտակին քովն անծիր  
Ա՛խ, ի՞նչ ու ի՞նչ կ'երազիր . . . :  
  
Յանկարծ գլուխդ վերցուցիր,  
Մաղերդ փոռւաւ ցան ու ցիր,  
Աչքիս դըպաւ մէկ կըրակ,  
Փախայ մըտայ բըլին տակ :  
  
Քընց արեգակ պսպըզուն  
Աշկունքդ բոցով էր զեղուն .  
Ի էտ աչքերով՝ շուքին տակ  
Զիս հալեցիր, ո'վ հրեշտակ :  
  
Ա՛խ, սիրեցի, սիրեցի .  
Ու սիրու մէջ դողացի .  
Բըլին ետևն առընձին  
Կեցայ կապոււայ քու անձին :  
  
Մինչ օսկորներս կու մաշէր  
Սիրտըդ ախ մ'էլ չըր քաշեր .  
Իմ ներս վառուող կըրակին  
Մըտիկ չըրած՝ դու կրկին  
  
Ճարժում տուիր քու մաղին,  
Հանգիստ պառկար վըր աւղին .  
Երեսդ դարձաւ ի կապոււա,  
Զուրկ մընացի աչերուդ : —

Արեւն տեսայ կու կախուէր,  
 Ծովուն մարգրիտ կու մաղէր .  
 Մըջ էն փէլուն ջըրերուն  
 Պատկերդ ընկաւ էրէրուն :  
 Շունչ մ'էր փըշեց հրեղէն,  
 Զիս էլ շարժեց իմ տեղէն .  
 Էն շունչն ի մէջ բըլերուն  
 Դըպաւ սրտիս թելերուն . . . :  
 Շորերդ շրշեց ակընջիս —  
 Իմացայ որ կու շրջիս,  
 Շուքին տըկէն դուրս եկայ,  
 Տեսայ մէկ մ'էլ հոն չըկայ . . .  
 Գացիր, գացիր դու սուսիկ,  
 Թիթեռնաձև մանր կուսիկ,  
 Վըր արեւու թեւերուն  
 Հեծած՝ թըռար ի հեռուն :  
 Քանի արեւ կէր ու լուս  
 Քեզ աչքեցի, ծովու կուս,  
 Ու ցնորած, խելայեղ  
 Շուռ տուի ես հըմէն տեղ :  
 Մէկ մանտրափիկ ոտքի տեղ  
 Աչքիս ընկաւ հեղ ու հեղ,  
 Ու հետ մարող չողերուն  
 Համբոյր տուի հողերուն . . .

ՊԱՏՈՒՈՎ ԱՊԻՒՅՔ

Աշխարհ եկայ կ'ապրիմ ինչու .  
 Թէ որ չունիմ ես հայրենիք ,

Ֆրկրէ երկիր իրրեւ գնչու  
 Կը թափառիմ անըն սանիք :  
 Աշխարհ եկայ կ'ապրիմ ինչու .  
 Թէ որ միայն հացի համար,  
 Մարդ կը կոչուիմ հապա ինչու,  
 Անասուններ կան անհամար :  
 Ի՞նչպէս կ'ըլլամ ես անասուն՝  
 Երբոր թուրքը տանի իմ քոյրս  
 Հարկ է մինչ իոկ հանել անունս  
 Անասունից տետրակէն դուրս :  
 Աշխարհ եկայ կ'ապրիմ ինչու ,  
 Երբ հայրենիքս պիտի հեծէ,  
 Ու ես պիտի փախչիմ հեռու  
 Երբոր քուրդը մայրըս ծեծէ :  
 Երբոր հեռու , հեռու տեղէն  
 Զայն մի կուգայ ինձ ողբալի,  
 Թէ ամեն օր Հայ գեղերէն  
 Կոյս կը տանի Զէրքէզ Ալի,  
 Ու ես անշարժ կը մընամ հոս,  
 Միակ անուն մ' կ'առնեմ, աւա՛զ,  
 Ոչ մարդ կ'ըսուիմ եւ ոչ ալ խոզ,  
 Այլ լոկ հըրէ՛շ զազիր ճիւաղ : —  
 Կ'ուզե՞մ ապրիլ , ո՛հ , մար՞դ եմ ես,  
 Զէնքը ձեռքըս բռնելու եմ,  
 Պատույ համար քաջի մը պէս,  
 Պէտք եղած տեղն մեռնելու եմ :  
 Աշխարհ եկայ այսպէս ապրիմ .  
 Պատիւն կեանքիս միշտ վեր բռնեմ ,

Պատուէս ալ վեր հայրենիքն իմ, —  
Աշխարհ եկայ այսպէս մեռնիմ :  
Ով որ կըսէ թէ Հայ է ինք,  
Ով որ կըսէ պատիւ ունի,  
Պէտք է դառնայ իր հայրենիք,  
Զէնքը ձեռքը պէտք է մեռնի :  
Աշխարհ եկանք ապրինք այսպէս,  
Աշխարհ եկանք մեռնինք այսպէս :

### ՀԵՆ ՕՐԻՑ

Նորեկ գարուն էր հայրենի հողին,  
Սրեւ զարկեր էր Գրգուռայ կողին,  
Մտար վարդենիս վարդեր քաղեցիր,  
Մանտրատիկ մատներդ ինծի ցուցուցիր :  
Բոպիկ ոսուըներդ մըջ խոտին թաղուէր,  
Կըրընկներուդ տակչուշան կը շաղուէր,  
Վըր ծաղկանց գլխունց արուշար շաղ էր,  
Մարգրիտ ու օսկի վըր քե կը մաղուէր :  
Հէն օրից երբոր գու վարդ քաղեցիր  
Աչքերով, ընքնով սրտիկ տաղեցիր .  
Մատներդ ու ոտքերդ տեսայ սպիտակ՝  
Հէն ժամից հոգիս կալուաւ ոտքիդ տակ՝  
Ա'լի, թուլ քամի մ'էր թռաւ, շրջնկաց,  
Փչեց շորերուդ՝ ծծերդ ընկան բաց .  
Հէն ժամից էնոնք կախուան զինչ նռան  
Դու զիս հալեցիր մըջ սիրոյ փռան :  
Հրեղէն տեսքիդ ես կտրած մայիլ  
Թաւերուն տըկէն ըսկայ նայիլ,

Ար'ւածաղկի պէս շարժուն, էրէրուն,  
Երեսս կու դառնար քու թուխ աշերուն :  
Երբոր հեռացար էն սարի կողէն  
Համբոյրներ առի քու քելած հողէն,  
Ըղքեղ պաշտեցի հէն օրից ի վեր,  
Ետեկդ եկայ ցերեկ ու գիշեր :  
Հէն օրից գարձայ ես հուր, Լաց, հառաջ,  
Մէկ խունկի ծուխ մի կտրայ քու առաջ,  
Հէն օրից գարկի իմ քընարիս թել,  
Հէն օրից թշուառ եղաւ իմ կեանքն էլ :

### ՀԱՅ ԿԻՆ ԱՌ ՍԵՐՈԲ

Մեր Ախլաթ գաղի արեւն էր Սերոր,  
Սոխորդու բռնա չուր Դատվան ու կոր,  
Նէմրուտ սարերու բանձրիկ արծիւն էր,  
Սնցնող թուրք ու Քուրդ զարնէր, կը ծէր :  
Թամամ եօթ տարի թեւին տակ գօրեղ  
Առած պաշտպանէր քսան կտոր գեղ,  
Ըղպէկեր զարնէր, ձգէր թամաշա,  
Աշխար-արարատ կանչէր զինք փաշա :  
Հէս օր էն արեւն ընկաւ սարին տակ,  
Խփուց զուր աչքեր թուխ ու մանուշակ,  
Թռաւ ու գընաց, մեղ թողեց մինակ,  
Մըկայ մեր խարսներ քրդու ձեռք տիտանք :  
Ա'խ, էլ չըկայ մարդ մըջ Խայոց աղդին,  
Որ օր ու արեւ տայ մեր կեանքին,  
Էս հըմէն կնքտիք արծակ մաղերով,  
Տղայ են բերեր խարիր իտաղարով ,

Էտ հըմէն աղից մէկ մ'էլ չը մնաց,  
Թէ էտ աղէկներ կնիկ են դարձած,  
Էլ ճահիլ ճուհան մէկ մ'էլ չը մնաց՝  
Օր Քրդուն առջեւ հէլնէր մեր դիմաց։  
Էկէք դուք առէք մեր մոմին, մեղար,  
Ու տուէք մեզի ձեր թուրն ու խէնճար,  
Նստէք վըր թօրվան՝ խաց էփէք մեզի,  
Մենք էլ դէմ կ'ելնենք պէկի, չարքըզի։—  
Գարուն ա եկեր վըր նամրուտ լերան,  
Ա՛խ, մեր սրտերն էլ կարօտով վառան,  
Խըտ էս խաւքերուն օր էկան թառան,  
Դու էլ հէր չէկար, աղբէր Սերոր ջան։  
Գարնան առաւօտ դըռ մութ ու լուսին,  
Մէկ խօրօտ կնիկ՝ թվանք վըր ուսին,  
Մէջ խաշքըրերուն մալուլ կը կայնի,  
Խայ կնկան պառծանք Սօսէն ա էնի։  
Երեսն յալօթրան, աչքերն դըլս ի վեր,  
Սուրմա ֆչնկներ սրտից ա կախեր,  
Երկինք ու գետինք կ'աչկայ հէն օրէն՝  
Թէ էլ դու տի գա՞ս Սոխորդու սարէն։  
Էն կնկան իշտան էլ մենք էլ շիւարեր,  
Քեզի կ'աչքենք դըռ հէն օրից ի վեր  
Ու կ'աղաղակենք մեր սրտի խորէն  
Օր դուն ձէն մի տաս մեզ նէմրուտ սարէն. . . .

ԲԿՐԻՈՐ

Մօս մեր սարին Սուրբ Սիման՝  
Ես ընկեր եմ ծովափան,

Լուսնակ գիշեր անդադար  
Քեզի կ'աչքեմ, նազլի եար։  
Կաքւու մը պէս կու կանչեմ,  
Տատրկի պէս կու մնջեմ,  
Օր դուն տնէն դուրս հէլիս,  
Շօրօրելէն գաս դըպ յիս։  
Զիմ սիրտ լէփուկ ըրերեմ  
Ճամբուդ վըրէն լարեր եմ  
Օր գաս կոխես վըր աւզին՝  
Հընկնիս հոգուս մըջ կափսին։  
Մըկայ կայ աստղ, աստըւոր,  
Վաղն էլ տեսար անցըւոր,  
Մըկայ կանանչ յէս ափին,  
Վաղւէն թփերն կը թափին. . . .  
Դու էլ կանանչ ես մըկայ,  
Քընց քե անուշն էլ չըկայ,  
Վըր քո բարակ շաղ բաժին  
Օսկի մազեր կու ժաժին։  
Հըմա տեսար մէկ օր մի  
Քո վարդ թուշը կը թոռմի,  
Հէրէկի խարս հէս օր ծեր,  
Դունեէն ո՞ն ա մընացեր։  
Քեզնից խօրօտ ու մեծեր  
Էս աշխըրքից գընացեր,  
Կեանքը ծառ մի շինարի,  
Չորնայ մէկ օր մէկ տարի։  
Դ'էլի, դ'էլի նազերով,  
Աղջի, արձակ մազերով,

Կէս գիշերին դու տնէն,  
Գաղառուկ մէրկանըդ մընէն:  
Քանի դըռ ժամ ու դամ կայ,  
Ճահիլ, ճուհան ենք մըկոյ,  
Էս բլերուն խովին տակ  
Վառուինք ի սէր ու կրակ:—  
Մանրիկ ջրերն էրէրուն՝  
Էս խօրօսիկ քարերուն  
Կ'երթան կուգան կը ծփան՝  
Զինչ որ զըլֆերդ ու ժափան:  
Դըռ աստղերը կը թափին,  
Դըռ խաւքերն էլ էս ափին,  
Մըջ ջրերուն կը լողան,  
Կէսն էլ ի դուրս կը դողան:  
Դ'արի ի տակ ծառերուս՝  
Գրկուինք մենք չուրմի լուս,  
Խաւքերուն խետ միասին՝  
Պառկինք խոտին ու աւզին:  
Արեւին տակ խողեղէնն  
Մէկ խամ կ'առնի սիրողէն,  
Ա՛խ, աստղերուն, լուսնին տակ  
Խոնչ կայ անուշ քընց մէկ պագ:

— Տարին մէկ օր վարդ է վառ՝  
Գեղրանքներու մալ՝ տավար  
Կ'արծան Սիփնայ սարին Ֆէր,  
Ու աղջրկներ կուգան բեր:

Չորերուն մէջ ՓշՓշիկ՝  
Փողի ձէն կայ անուշիկ,

Ուր խովըւներ վըր ակին  
Բաշեն զոչխարն ու մագին:  
Հոս տոտներով թուլ ու մուլ՝  
Ծընին մատղաշ գառն ու ուլ,  
Ու արօսին մէջ տըղէն  
Զի զատուիր յուր սիրողէն:  
Դ'արի հընկիր դու իմ մօտ,  
Մէյլ էրա ճուղն ու ըղհօտ,  
Իմ գերկ քեզի օրօրան,  
Մինչեւ իլուս աղօթրան....:  
Արեւին տակ խողեղէնն  
Մէկ խամ կ'առնի սիրողէն,  
Ու աստղերուն՝ լուսնին տակ  
Խոնչ կայ անուշ քընց քո պագ:

**ՊԱՐՏԷԶԻԶԻՆ ՄԷՋ (1)**

Եկու նստէ մէր խաղողի որթին տակը, ով ան-  
գութ,  
Եկու կուռք մի եղիր ինծի, եւ ես զոհ մի քու  
Հոգուդ.  
Եկու նստէ որթերուն մէջ, նշի ծառին ճիշդ քովիկ  
Ուր բարունակն կը փաթթուի ծայրը կ'ելլայ  
մինչ երկինք.

---

(1) Հետագայ զրութիւնները քիչ չառ գա-  
ւառական բառեր կը պարունակեն, ոմանք ալ  
զուտ գաւառաբարբառով գրուած են:

Ուրկէ ճութ ճութ խաղող կախուին՝ կարծես  
վերէն ամպերէն,  
Ու ծիրաններ ծառերուն մէջ կը չողշողան արևէն:  
Արծաթաթելարախինիդ բոլորն շարեմ ծիրաններ,  
Փափուկ ձեռքովդ՝ ուղածդ ատեն՝ մէյմէկ գլ-  
խէդ քաղէ կեր:  
Քո զիւֆերէն ողկոյդ կախեմ վեր քո երկու ա-  
կանջիդ՝  
Տերեններէ հիւսուած խաչ մ'ալ ձգեմ վզէդ քու  
լանջիդ:  
Նստէ փափուկ կանչին վըրայ՝ գլուխդ թերէ մեր  
ծառին,  
Իմ գլուխն ալ ծունկիդ դնեմ, աչքերս աչացդ  
թող յառին:  
Թարթիչներէդ նետ արձակէ, ու աչքերէդ կրակ  
առոր,  
Ու իմ հոգին խունկի մը պէս թող որ միսայ սի-  
րաբոյր:  
Խօսէ, խօսէ...թող սիրտս հալի... չարչրիէ զիս,  
մտերիմ,  
Ինծի համար կեանքը հոն է երբ գրկիդ մէջ կը  
մարիմ:  
Ո՛խ, մէկ պահ մը թող քնանամ, մազերդ ցինէ  
երեսիս,  
Ու մէկ պահ մ'ալ ծծերդ շոյեմ, դու ձայն մի  
տար, ա՛խ, հողիս,  
Ու մէկ պահէն զիս օրօրէ՝ գլուխս գըրած ծծիդ  
քով.  
Եւ մէկ պահ մ'ալ անխօս, անձայն ձեռքերս ձգեմ  
քու վըզով,

Ինչպէս մեղուն անյագօրէն վարդի թերթին կը  
հըպի,  
Այնպէս շուրթս ալ, մէկ պահ մըն ալ քո շրթ-  
ներուդ թող դըպի —  
Մանկութիւնը երազ մի է, շուտով կ'անցնի կ'եր-  
թայ վազ,  
Կեանքը ծառ մ'է որ կը չորնայ, թփերն գեղնին-  
չուտ, աւա՛լ...,  
Զուրերն այսօր կը գըլգըլան, արևն այսօր կը վա-  
նի,  
Այսօր ընձիւղն դեռ կանաչ է, ոլպուլն վըրան կը  
թառի.  
Բայց վա՞ղ... ո՛հ, վա՞ղ... — անծանօթ է — ո՛վ  
գիտէ ինչ կ'ըլլայ վազ:  
Արեն պիտի ծագի՞ վազն ալ, սոխակն երդէ՞ սի-  
րոյ տաղ,  
Ո՛հ, ոչ այսօր քանի կ'ապրինք, ու այտերդ են  
վարդաթոյր,  
Այսօր սիրենք, այսօր գրկէնք, այսօր ինծ տուր  
մէկ համբոյր:  
Մի հեռուէն քալեր անցնիր, մազերդ ձգած ուր-  
քէդ քարչ  
կամ երբ կ'անցնիս, մի՛ երերար, որ սիրտս չըլլայ  
հալումաշ:  
Քովէս կ'անցնիս յօնքդ մի շարժեր, որ անցնելուդ  
համբերեմ,  
Կոխած հողիդ յետք մի՛ ձգեր, որ չը ծոխմ համ-  
բուրեմ:  
Ծոցլդ գոցէ, ծառէն կախուած թուրունջի պէս  
երերուն

Քո ծծիկներ մի՛ բանար տար ամրան փափուկ հո-  
վերուն :

Կամ երբ կուդաս, ու երբ կ'ընես, ուղիղ ելիք  
մեր պարտէզ,

'Ի ինչպէս ըսի մեր խաղողի որթերուն տակ դը-  
նեմ քեզ :

Գինի բերեմ, մատուցանեմ քու սուրբ գունչին  
քուրմի մ' պէս,

Ամէ գինին, գինով աչքիդ նայուածքներն ալխմեմ  
ես :

Երբոր կ'ուտես, կամ կը խմես, մի սրբուիր, սի-  
րական,

Թող ես լզեմ կոկոնաձև քո պոկունքներն ու բերան :  
Հերիք որ ես պտըտեցայ ծովուն եղերք քու ետե,  
Արևուն տակ, աստղերուն տակ քեզ հսկեցի հե իհե,  
Ու թե առար գուն, ու թռար միշտ, միշտ ինձմէ  
ի հեռուն,

Ու աչքերուդ շլթաներով քարշ տուիր զիս հողե-  
րուն :

Այսօր վերջին օրն թող ըլլայ, ձեռքերս քեզի թող  
դըպին,

Գլուխս ծունկիդ դնեմ մէյմը ու . . . թող ելլայ իմ  
հողին . . . :

Այսօր, այսօ՞ր . . . մէկտեղ նստինք, մէկտեղ խօ-  
սինք, սիրական,

Պարտէզին մէջ՝ ուր պտուղներն հասունցած են  
պատուական :



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

Էջ	
20	Աշուն է
31	Արշալուսին բացման հետ
67	Առաւօտ Մասեաց
74	Առ Մահարձան
75	Աստղ Հիւսիսի
88	Բէրւոր
42	Գետակին Եղրը
73	Գիշերը
37	Եթէ Լլայի
63	Ես ու Հովուուհին
67	Իմ Հաւատոյ Հանգանակը
32	Լուսնակ
36	Լացաւ
45	Ծիւրող Կուսին
77	Ծովու Կոյս
12	Կտակ
34	Կը Ցիշե՞ս
41	Կոչ առ Հովուուհին
7	Հառաջ մը առ Դուրեան
38	Հսկել
69	Հայ Բանաստեղծ
76	Հայ Մշակին
87	Հայ Կին առ Սերոր
86	Հէն Օրից
8	Միշտ Դէպի Վեր
10	Մկրտչին
25	Մանկութիւն
30	Մայիսի Ճնճղուկին

<i>Ել</i>	<i>Ել</i>	<i>ՎՐԻՊԱԿ</i>
<i>Միամօր</i>	61	
<i>Մահը Ատլանտեանի Կուսին</i>	71	<i>Հջ -- Տող</i>
<i>Յուշքեր</i>	13	<i>Սիսաւ</i>
<i>Նոյն Բարեկամիս</i>	9	<i>Զպիտի</i>
<i>Պանդիմութեան Ափերէն</i>	15	<i>Սիրտդ</i>
<i>Պլառուին</i>	23	<i>մեծն</i>
<i>Պարտէզին մէջ</i>	91	<i>7 -- 16</i>
<i>Պատուով Ապրինք</i>	84	<i>8 -- 7</i>
<i>Սաղմոս գարնան</i>	48	<i>9 -- 11</i>
<i>Սամաթուհւոյն</i>	39	<i>10 -- 18</i>
<i>Վերջալուսէն Արշալոյս</i>	19	<i>13 -- 21</i>
<i>Վարդին</i>	72	<i>» -- 22</i>
<i>Տրապիզոնէն ի Պոլիս</i>	28	<i>21 -- 20</i>
<i>Քու Զայն</i>	44	<i>» -- 29</i>
<i>Օտար Արեւ</i>	20	<i>Ո՞ր ի</i>
		<i>23 -- 9</i>
		<i>պտտի</i>
		<i>» -- 19</i>
		<i>պարզ</i>
		<i>խօսէ ճիշդ,</i>
		<i>խօսէ ճիշդ</i>
		<i>գնըա'</i>
		<i>Տրապիզոն</i>
		<i>Արտուառկին</i>
		<i>Առողիս</i>
		<i>Սուզիս</i>
		<i>քցնէ</i>
		<i>թովլէ</i>
		<i>» -- 21</i>
		<i>չէտ</i>
		<i>» -- 23</i>
		<i>ճիշդ</i>
		<i>46 -- 4</i>
		<i>զոտերդ</i>
		<i>52 -- 14</i>
		<i>գոմաթն</i>

91 րդ երեսին վրայի “Պարտէզին մէջ” վերնագրով ստանաւորէն վերջ պէտք էր տպուէին նախընթաց երեք ստանաւորներն, ուստի նոյն էջին ներքև գրուած Ծանօթութեան մէջ “Հետագայ” բառը կ'ակնարկէ նախընթաց երեք ստանաւորներն :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Դեռ շատ մը գրութիւններ ունէինք Տաղա-  
րանիս մէջ գրուելիք, սակայն դրամի չգոյութեան  
պատճառաւ ստիպուեցանք վերջացնել այս ափով :

444  
634

W.D

10420

180

## Haverhill Public Library.

WASHINGTON SQUARE BRANCH

This book, unless marked "Seven day book," may be kept four weeks, and, if non-fiction, may be renewed once for four weeks. If it is fiction, or on the reserve list, it may not be renewed. It may not be transferred.

If this book is kept overtime, a fine of two cents a day will be charged. If sent for by messenger, the fine and twenty cents additional will be charged.

Borrowers finding this book mutilated or defaced will please report it.

AUG 11			
MAR 18			
UL 28			
MAR 18			

2013

Standard Book Ind

36 1.2 Pleas Ind  
Boston, Mass

Ամերիկայի մեջ միակ լուս

Տարբներէ ի վեր շար նա  
դարձակ կազմատան մէջ կ  
ճաշակէ գրքեր, փոքրաքա ակ,  
նոր կամ նորոգում խիս դիւրա  
գիներով :

Մաքուր և տոկուն գուշ, փութ  
նում մեր նշանաբանն է :  
ՇՈՀՊՈՅԵԱՆ

